

ԱԻՉԵ


ԱՄՍԱԳԻՐ

ԱԶԳԱՅԻՆ. ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ. ԳՐԱԴԻՏԱԿԱՆ.
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ



ԵՐԿՈՏԱՍԱԿՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ


1877



ՄԶԿԻԹ ՕՄԱՐԱՅ (ՀԻՆ Տ. ԱԹՂՈՄՈՆԻ)

ՅԵՐՈՒՍԱԼԵՄ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎԵԱՆՑ



Ա Յ Ո Տ

Բ. Ա. Ա Մ Ա Ն Ե Ր Ո Ւ Տ Տ Ե Ր Ի
թիւ 11.

Ն Ա Յ Ա Վ Ե Ր 30
1877.

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն . Բ Ո Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն . Գ Ր Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն
Ե Ւ Ո Ւ Ս Ո Ւ Մ Ն Ա Կ Ա Ն

Ա Մ Ս Ա Մ Ա Գ Ա Վ Ե Յ Ի Բ Ա Յ Ա Վ Ե Ր Ա Յ Ա Վ Ե Ր (*)



Ա Յ Ո Տ Ե Ս ա հ ա , Ս ա մ ա ր ա ց ի գ ե ղ ւ
ջ ու կ և ս պ ա ր զ ո մ ի ս կ ի ն ի ն ի ւ ր խ օ ս ա կ լ ի ն
լ ո կ ա ր տ ա ր բ ի ն ե ր ե ւ ց թ մ ը տ ե ս ն ե լ ո վ , ո ր
ը ս տ ա մ ե ն ա յ ն ի թ է կ ե ր ա ր ա ր ա ն օ ր , թ է
ք ա ր ք ա ռ ո վ թ է հ ա ն դ ե ր ձ ի ձ ե ւ ո վ և
թ է ա ր տ ա ր բ ի ն ա մ ե ն ե ր ե ւ ո ւ թ ո վ մ ի
կ ա ս ա ր ե ա լ հ ր է ա յ է ր . ը ն դ ո մ ի ն չ ի ս ո
ն ա լ ո վ ն ա ե ւ Հ ր է ի ց ա զ դ ի ՝ Ս ա մ ա ր ա ց ի
ն ե ր է ն խ օ ր չ ե լ ու ա յ ն բ ա զ մ ա մ ե ա յ ե ւ
ա ր մ ա ս ա ց ե ա լ ս ո վ ր ո ւ թ ի ւ ն ը , ո ր հ ե ա

զ հ ե տ է զ օ ր ա ն ա լ ո վ ա զ դ ա յ ի ն մ ի յ ա տ ո ւ կ
օ ր ի ն ա ց կ ս ո ր գ ա ն յ ա ծ է ր . ի ր ա ւ ա մ բ կ ը
զ ա ր մ ա ն ա յ ի շ ի ր է ա յ մ ա ր
գ յ ն վ ր ա յ ա ւ ե լ ի ս յ ն պ ա տ մ ա ռ ա ւ , թ է
ի ն ց պ է ս ն ա ց լ ո ւ ն ա հ ա ր ի ր ի ւ ր ա զ դ ի
ա յ ն մ ա ս ն ա ւ ո ր օ ր ի ն ա ց դ է մ գ ո ր ծ ե լ .
ո ւ ս ո ի և ա յ ս ս պ ա տ մ ա ռ ա ւ մ ի յ ա ն դ ի
մ ա ս ն ա կ ա ն ե ղ ա ն ա կ ա ւ . կ ը յ ա յ ա ն է ա յ ս
մ ա ս ի ն ի ւ ր զ ա ր մ ա ն ի ր ը ա ս ե լ ո վ . թ է
գ ո ւ , ո ր Հ ր է ա յ է ս ի ն ց պ է ս ի ն ձ մ է , մ ի
Ս ա մ ա ր ա ց ի կ ի կ է ջ ո ւ ր կ ը ի ն դ ր ե ս ա ն
խ օ ր տ ր ա բ ա ր , ո չ ա տ լ ա բ է ն Հ ր է ա յ ք Ս ա

(*) Հ ա ր տ ե ն ա կ ու թ ի ւ ն , ա մ ե ս թ ի ւ 10 .

մարացւոց հետ չեն հաղորդակցիր . և
այսու կը սպասէր անշուշտ մի գոհա-
ցուցիչ բացատրութիւն ստանալ իւր
խօսակցէն նորա այս նորօրինակ և ան-
սովոր արարման վրայ . իսկ Յիսուս՝ որ
իւր Աստուածային ամենագէտ կարո-
ղութեամբ կանխաւ գիտէր ինչ որ պի-
տի պատահի . և . քաջ կը ճանաչէր այն
միամիտ գիւղականի սրտի պարզու-
թիւնը , հոգւոց բարեպաշտութիւնը և
հաւատոց ընդունակութիւնը , եւ որ
միայն իւր խօրին տգիտութեան պատ-
ճառաւ կը մմար այն հեթանոսական
խորին խաւարի և նորա նախապաշար-
մանց ու մոլութեանց մէջ , կնոջ այս
հարցը պատեհ առիթ կը համարի նո-
րա մթութեան քողը վեր առնելու և
հոգին լուսաւորելու . ծանուցանելով
թէ ինքը մի լոկ Հրէայ անհատ և կամ
մի պարզ հասարակ մարդ չէ , ինչպէս կը
տեսնուի , ուստի և առանց իւր արար-
ման մասին կնոջ սպասած բացատրու-
թիւնը տալու , մի վսեմ վեհ հափառու-
թեամբ կը պատասխանէ նմա , թէ՝
դու եթէ գիտնայիր որ ո՞վ է քեղմէ
ջուր խնդրողն , անշուշտ դու իրմէն
պիտի փութայիր խնդրել այն կենաց
ջուրը , յորմէ խմողն այլ եւս ըստ ծարա-
ւիր . սակայն կնոջ տգիտութիւնը այս
մեծիմաստ յայտնութեան զօրութիւնը
եւս ըստ կարենալով ըմբռնել և նիւթա-
կանապէս իմանալով նորա խոստացած
ջուրը եւս առաւել զարմանաց և ը-
փոմութեան մէջ կ'իյնայ իւր այս զար-
մանալ խօսակցին վրայ . քանզի կը մը-
տածէ թէ այս աչքատ ճանապարհոր-
դըն որ ոչ ըրհան ունի և ոչ պարան և
որ իւր ծարաւն անցնելու անդամ ան-
կարող լինելով իմ օգնութեան կը գիմէ
և ջուր կը խնդրէ ինձմէ . ապա ինչ մե-
ծաբանութիւնէ այս , որ ինձ կենդանի
ջուր պարգեւելու մնափառական խօս-
տում կընէ . ուստի և կ'ասէ անշուշտ

մի հեգնական շեշտով , թէ՝ դու միթէ
մեր նախահայր Յակոբէն աւելի մեծ
և կարողութեան տէր մի՞կը պիտի լի-
նիս , որ այդպէս մեծամեծ խօստութեա-
կընես , քանզի այն մեծ նահատեան
անգամ իւր բոլոր կարողութեամբ և
մեծութեամբ հազիւ կարողացաւ այս
ջրհորը շննել , յորմէ թէ ինք խմեց և թէ
իւր որդիքն . սակայն միւս կողմէն ևս
նկատելով իւր խօսակցի կերպարանաց
վեմ հանգարառութիւնը , ձեւերուն
ազնիւ պարկեշտութիւնը եւ խօսքե-
րուն պարզ և վստահ եղանակը , որոց
մէջ ոչ խարեբայի մը երկիւղալի եւ
շփոթձ ձեւերն և ոչ սնապարձի մը ճա-
մարտակութեան նշոյը չէին տեսնը-
ւեր . միտքն կը շփոթի և կըսկի մի ա-
զոտ հաւատ գոյանալ նորա մէջ իւր
խօսակցի կարողութեան վրայ . ուսու-
տի և կը ինզրէ ՚ի նմանէ պարգեւել
այն խօստացեալ ջուրը , որպէս զի այլ
եւս ըստ ծարաւի և ամեն օր հոն գալով
ջուր հանելու աշխատութենէն ազա-
տուի . Յիսուս տեսնելով կնոջ այս տա-
րակուսական խնդրուածքը , իմացաւ օր
իւր խօսքն հետպհետէ կըսկի տպա-
ւորիլ եւ արդիւնաւորիլ նորա որտին
մէջ և հաւատն թէ եւ տկար՝ ծնունդ
կ'առնու նորա հոգւոյն մէջ , միայն մի
ազգու մըման կը կարօտի զօրանալու
և հաստատուն լինելու համար . լասն
որոյ անմիջապէս խօսակցութեան նիւ-
թը փոխելով , յանակնկալս կը հրամա-
յէ կնոջ երթալ իւր այրը կոշել յորմէ
շփոթելով կինն և շիկնելով , անշուշտ
՚ի յամօթոյ , կը պատասխանէ թէ ես
այր չունիմ . սակայն կը ստէ աստ ողոր-
մելի կինն , որովհետեւ այր ուներ , ո-
րոյ հետ կը կենակցէր , բայց ինչպէս
կը տեսնուի Յիսուսի յետադայ յան-
դիմանական պատասխանէն ապօրինի
էր իւր այժմեան ամռասինն զոր ինք ևս
զիտնալով և այն միջոցին թերես սկը-

սած էր զօրանալիւր սրախն մէջ և խղճի խայթը անհանդիստ առնել հետեւաբար չը կամիր որ իւր այս ապօրինի արարքը այն օտարական ճանապարհորդն իմանայ ուստի և ստեղվէլ կարծէ աղատիլ այն գժուարութենէ ։ սակայն ինչ պատճառաւ կը ստէ այս բարեմիտ կինն ։ որոյ սրտի բարութիւնը և հոգւոյ պարզութիւնը այն խօսակցութեան կարձ ժամանակամիջոցին մէջ սկսած էր փայլ եւ Յիսուսի աստուածային կարողութեան վրայ սկսած էր գոյանալ իւր սրտի մէջ այն նորածիլ հաւաան ։ որով և կը յուսար ընդունիլ ՚ի նմանէ մի այնպիսի ջուր ։ որոյ զօրութիւնը շատ մեծ պէտք է լինէր հասարակ կարգի ջրոց զօրութենէն ։ արդ ինչպէս ուրեմն կը համարձակի ստել և իւր ամօթալի արարքը ծածկելու աշխատիլ մի այնպիսի մարդու ներկայութեան ։ որոյ կարողութիւնը գեր ՚ի վերէ մարդկային կարողութենէ ։ քանզի՞ մի հասարակ մօրդ չէ կարող ստեղծել մի այն տեսակ ջուր ։ ինչ որ նա կը խոռատանայ շնորհել կնոջ ։ արդարեւ մտադրութեան արժանի մի կէտէ այս ։ որոյ վրայ հարկ է խորհրդածել եւ քննել ուշիւ թէ ինչ պատճառաւ կը ստէ այս կինն ։ այլ սակայն ։ նախ քան այս մասին մտածելն և կնոջ ստելուն պատճառը քննելու համար այլ և այլ անհաստատ կարծեաց եւ ենթադրութեանց անել բաւիլն մէջ թարթափիլն ։ այն պատճառը գտնելու աւելի դիւրին եւ լուսաւոր ճանապարհ բռնած կը լինինք ։ եթէ ուղղակի մեր անձանց վրայ ուշադրութիւն դարձը նելով ։ քննենք թէ ինչ է պատճառն ։ որ “Զիք ինչ ծածուկ որ ոչ յայտնեացի և գաղտնի որ ոչ ծանիցի ո՞ւ Աստուածային անմխտելի վճռոյն ճշմարտութիւնը հաստատութեամբ գիտնալով հանդերձ դարձեալ գաղտնի մո-

լութեանց ։ ցոփութեանց և անկարգութեանց անձնատուր լինելով կը ջանանք միշտ գաղտնեաց և մթութեան մէջ պահել մեր գարշելի արարքները և երբ յանկարծ յայտնուելով հրապարակ ելէ ։ ստութեամբ ուրանալով չեմք կամիր քնաւ տէր լինիլ ։ որով և շատ անդամ այս առթիւ այնպիսի ցած և անօրէն յանցանաց մէջ կը գլորինք ։ որք հազար անգամ աւելի վատթարագոյն են թագուցանելու աշխատուած յանցանքներէն ։ վասն զի փոխանակ մեծանձնութեամբ մեր սմալունքը ճանաչելով հեղութեամբ խոստովանելու և ուղղութեան դարման հայթայթելու ընդհանուր այն աստիճան կը նուաստանանք ։ որ ստութեան խաբէյութեան զբարտութիւնը և այլ բաղմագիմի ցած միջոցներու մէջ մեզ ապաւէն վնտուելով այնպիսի վատթութիւններ կը գործենք ։ որով և եւս կը ծանրացնենք մեր յանցանաց անսպատճութեան հետ նաև մեր գատապարտութեան խատութիւնը ։ եթէ ոչ այս աշխարհի մէջ սակայն անշուշտ հանդերձելցն մէջ ։ որովհետեւ այս անիւրաւ աշխարհի մէջ կընայ պատահիլ շատ անգամ որ յաջողինք զանազան միջոցներով գատաւորաց տեսութիւնը պատրել կամնոցա սիրաը շահել ։ սակայն հանդերձելցն մէջ այս միջոցներու բոլորն ալ յօդս կը ցնդին ։ ըստ որում անդ բուն իսկ սրտագէտն է գատաւորն ։ որոյ տեսութեան առջեւ բաց են մարդոյ երիկամանց ամենածածուկ ծալբերն անգամ ։ նա աւելի լաւ կը տեսնէ մեր հոգւոյ մթին խորշերը քան մենք աշխարհի ամենայացոնի առարկայները ։ անդ բուն իսկ ճըշմարտութիւնն է մեր ոսոխն ։ որոյ առջեւ ստուերի պէս հալածական կը լինին ստութիւնք ։ խաբէյութիւնը եւ հնարք ։ անդ գերագոյն արդարութիւ-


նըն է վճռատուն . յորմէ հալոծական կը խուսափին կողմնակցութիւն , մարդահամութիւն եւ անիրաւութիւնն . այսպէս ուրեմն , ամեն մարդ այս աւմենը գիտնալով հանդերձ . դարձեալ յետ չը կենար չարիք գործելէ եւ այն չարութեան գործերը մեծ խնամքով մթութեան և խաւարի մէջ պահելու հնարքներ որոնելէ . և ինչպատճառաւ . անշուշու առաջն մարդկութեան ամօթապարտ և առաջն օրինաց դատապարտելի ներկայանալու երկիւղէն . ահաւասիկ ձիշտ մի և նոյն պատճառաւ կը ստէ եւ այն ողորմելի կինն կարծելով պատրելիւր խօսակցի տեսութիւնն ոյն ստութեան հնարքով և ազտտիլիւր ապօրէն կենաց յայտնութեամբ յառաջդայլիք ամօթապարտութենէն . այլ սակայն Աստուածորդւոյն Յիսուսի աստուածային ամենտկարող զօրութեան մօտ 'ի դերեւ կ'ելնէ մարդկան այս ողորմելի հնարքն . քանզի Յիսուս կը պատասխանէ կնոջ սոյն յանդիմանական եղանակաւ թէ՝ շաա աղէկ ասացիր թէ այր չունիմ . որովհետեւ հինգ անդամ ամուսնացած ես և այժմեան ունեցածդ քո օրինաւոր այլը չէ . ոզորմելի կինն իւր կենաց այս ամօթալիք պարագայից այսպէս անսակնկալ կերպիւ մի օտարական և անձանօթ մարդէ մանրամասն յայտնուիլը տեսնելով , կարծես շանթահար կը լինի և միոյն այն ատեն ուշաբերելով կը մաածէ թէ մի հասարակ մարդ չէ կարող այսպէս այլոց գաղտնեաց վերահասու լինել . ուստի եւ կը պատասխանէ թէ՝ Տէ՛ր կը տեսնեմ որ գու մի մարդարէ ես . որով և կը խոստովանի իւր յանցապարտութիւնը :

Ահ , ուր էր որ ամեն ատեն այսպէս նշաւակէր Աստուած ամեն խըստասիրտ մեղադարի և անզգամ անօրինի շաղիք մեղքերը և անդութ չարագոր-

ծութիւնները . ուր էր թէ՝ միշտ ներդիմքնին անրիծ եւ անարատ ծախաղ , բայց կ ներքուստ տմենայն գարշութեամբ և անօրէնութեամբ լցեալ նոր փարիսեցւոց ևս այսպիսի անակնկալ և ազդու յայտնութիւններ լինէին երբեմն այն գերբնական զօրութեամբ . վերջապէս ուր է թէ՝ իրենց աչքի ահազդին գերանները թողած այլոց շուղերը խոշրացուցիւ իբրեւ գերան ցոյց տալու աշխատող բանապարկու և ցած ոգի ապիկարափոցից եւս երբեմն լինէին այս տեսակ ահարկու ազդարարութիւնք , յանդիմանական ազդու խրատք , որպէս զի ամեն ոք այն յանցապարտ Ասմարացի կնոջ պէս յանկարծակի գալով . ինք իրմէն ամացէր , իւր ըրածն զգար , իւր թմբրութենէն սմափէր եւ վիհանձնաբար իւր սիսալանքները խոստավանելով իւր ուղղութեանը փոյթ ու հոդտանէր . եթէ իրօք Աստուած այսպէս ուղղուի ամեն մարդու հետ եւս նոյն Ասմարացի կնոջ պէս վարուէր . ամեն ստախասի , ամեն խարեբայի և ամեն նենդաւոր կեղծաւորի շննծու դիմակն այսպէս վար առնլով նոցա տգեղ մերկութիւնը առակ նշաւակի ընէրայննոր փարիսեցւոց ամօթնունախատինքը որքան մեծ պիտի լինէր , և արդեօք պիտի գտնուէր մէկն որ համարձակէր մի սյուպիսի ամենապէտ դատաւորի առջեւ վստահութիւնը և անխուով օրակրներկայանալ . այլ սակայն Աստուած չը գործադրեր այժմ իւր այն անմիջական արդարութիւնը , որով և շատ տիրամիտ ապիրատներ իրենց առժամանակեայ յաջողութեամբ կուրացած առանց ապագայն յիշելու . առանց այն ահարկու և անաչառ դատաստանի պարագայները մոտաբերելու՝ արշաւաքայլ կը ներածանական իւր յանցապարտութիւնը :

մինչեւ անդամ Աստուծոյ արդարութեան վրայ տարակուսելու եւ նորուգէմ տրառնեցներ խոկ բառնալու փորձութեան մէջ կը գլորին . սակայն այս պիսիք եւս մեծապէս կը սփառին եւ շտո կ'անիրաւին բարերարին Աստուծոյ գէմ . որովհետեւ Աստուծած իբրև մի գթած և նախահոդ Հայր՝ արդէն կանխաւ գծած և սահմանած լինելով մարդկային օրէնքները՝ իւր գործը կատարած է . նա մատնանիշ ցոյց տուած է ամեն մարդոյ եւս՝ իւր կենաց ընթացից համեմատ և վախճանի հատուցումը . երանի այն մարդուն , որ իւր կենաց ընթացքը այն աստուծադադին օրինաց համեմատ կատարելով կը դիմէ ընդունիլ իւր պարտակատարութեան վարձն ու պատկը . խոկ վայ այն մարդուն , որ այն օրինաց բոլորովին հակառակ կեանք վարելով իւր վախճանին՝ կը պատրաստուի մի ահաւոր դատաստանի :

(Կարունակիլ)



ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ

ԵՐԿԻՐ^(*) Ճ

Կերկայ յօդուածով պիտի խօսիմք երկրի տարեկան շարժման և այն երեւոյթներուն վերայ , որք յառաջ կը դան երկրի կրկին շարժումներէն . Երկրի արեգական բոլորախքը գծած ծիրը կօր մակարժմակ մ'է , որ արեգական և երկրի կեղրոննէն կ'անցնի և կըսուի ծիր խառարձն . Խնչակէս բոլոր մոլորակներուն , նոյնպէս երկրի ծիրը , կամ ծուածը ձուածեւ մ'է , որոց վառա-

րաններուն միոյն մէջ է արեգակը . այս ձուածեւին տարածութիւնները թէեւ արեգական երկրէս ունեցած հեռաւորութեան վերայ խօսած ատեն նշանակած եմք , բայց աւելորդ չեմք համարեր աստ եւս կրկնել .

Հեռաւորութիւն մերձակէտի . 0.98323
կէս մեծ առանցքի . 1.00000
հեռ . հեռակէտի . 1.01677

Հետեւաբար երկրային ողորտի կեղրնազանցութիւնը կըլլայ . 0.01677

Այս թիւերը երկրի ողորտի ձևոյն վրայ բաւականին գաղափար մը կը տան և կը ցուցնեն թէ երկրը արեգական շուրջը ինչպիսի հեռաւորութեամբ կը շարժի . Ահաւասիկ այս հեռաւորութեանց հասարակածի շառաւիղի , ընդհմնն հազարամեդրի վերածուածը .

հասա . շառաւիղ հազարա .

Հեռ . մերձ . 22 800 145 500 000
կէս մեծ առ . 23 200 148 000 000
հեռ . հեռա . 23 600 150 500 000

Մեծագոյն և փաքրագոյն հեռաւորութեանց տարբերութիւնը հասարակածի շառաւիղին 800 անդամն է , կամ 5 000 000 հազարամեդր :

Այս անհուն ծրի բովանդակ երկայնութիւնն է բոլորակ թուավ 930 միլիօն հազարամեդր . զբ երկիրը մեն տարի կը քալէ 365 $\frac{1}{4}$ միջնն օրէն , կամ աւելի ձիշը 365 օր . 6 ժամ . 9 վայր . և 10 . 6 երկվայրկենէն . ուրեմն երկիրը օրը 2 544 200 հազարամեդր կընթանայ . մէկ ժամէն 2 602 հազարա . խոկ մէկ երկվայրկենէն 29 450 մեդր . Բայց այս արագութիւնը փոփոխական է . որովհետեւ կը նուազի , երբ երկիրը արեգակէն հեռանայ , այնպէս որ . երբ հեռակէտին վերայ հասնի , մէկ երկվայրկենէն 28 960 մեդր կընթանայ . խոկ արագութիւնը կը սաստկանայ քանի մօտենայ արեգական . մերձակէտին վերայ երկվայրկենական արագութիւ-

(*) Տես թիւ 7 :

Նընէ 30 000 մեդր : Ի՞նչպէս կը տեսանուի , երբ երկիրը իւր առանցքին վերայ ամբողջ հոլովում մի կընէ . մի և նոյն ատեն կը կորէ իւր ծրէն երկայնութիւն մի , որ իւր տրամագծին 200 անգամին չափէ :

Եթէ մտածեմք երկրի հսկոյ զանգուածին վերայ և մի և նոյն ժամանակ այն արագութեան վերայ , որով միջոցին մէջ կընթանայ , մեր իմացականութիւնը կ'ահաբեկի , Երկու ժամանակակից բնագէտներ , Հելմոց և Մայիշ ուղելով գալախիար մի տալ երկրի հոլովսկան արագութեան վերայ , հաշուեցին , որ երկրի ողորտին մէջ յանկարծական պատահարէ մը յառաջ եկած ջերմութիւնը բաւական պիտի ըլլայ ոչ միայն ամբողջ երկրագունարը ըլլածել , այլ նաև անոր մէջ եղած հանքային զանգուածները մեծ մասամբ շոգիացնել :

Երկրի հոլովական շարժումը միօրինակ է . իսկ տարեկան , կամ թաւալական շարժումը փոփոխական , որց հետեւութիւնն է արեգակնային աւուրց անհաւասարութիւնը : Սորա մէկ պատճուն եւս ծիր խաւարմանի մակարթակի շեղութիւնն է հասարակածի մակարթակին վերայ . Հաւասարութեան այս սխալը դարձմանելու համար աստղագէտք բուլանդակ տարւոյն արեգակնային աւուրց անհաւասարութեանց միջնն առած են , և այս է միջն օր ըսուածը , որ կը բաղկանայ 24 ժամէ , կամ 86 400 երկվայրկենէ , և կը գործածուի քաղաքական տարին չափելու և նոյնպէս շատ անգամ աստղագիտական ժամանակիը :

Հիմա որ գիտեմք թէ ինչ է իրապէս արեգական շուրջը երկրի ըրած տարեկան շարժումը , շարժում մի , որ շեմք տեսներ , ինչպէս հոլովական շարժումը , նշանակեմք այս շարժումէն

յառաջ եկած երեւոյթները . Եթէ ձշմարտին է , որ մեր գունաը կը շարժի գոյ ծրի մի մէջ արեգական բոլորտիքը , որ վերաբերութեամբ անշարժ է . բնական է , որ ինչ համեմատութեամբ ուղղութեան մը մէջ իւր տարեկան շարժման մէկ աղեղը գծէ , նոյն համեմատութեամբ այնպէս պիտի թուի , որ արեգակը նման աղեղ մի կը գծէ հակառակ ուղղութեամբ : Արդարեւ հակառակ ուղղութեամբ կ'երեւին այս գծուած աղեղները , երբ առանձինն նկատեմք , ինչպէս պարզ կը տեսնուի , եթէ թուղթի մը վերայ , իբրեւ արեգակ կէտ մը առնեմք և անոր շուրջը ծիր մը գծեմք . այս ծրին վերայ երկիրը ներկայացնող կէտը ինչ համեմատութեամբ յառաջ շարժի , նոյն համեմատութեամբ այնպէս կը թուի , որ արեգակը ներկայացնող կէտն եւս յառաջ կը շարժի հակառակ ուղղութեամբ երեւութական ծրի մը վերայ . բայց երբ երկրի իրական ծիրը արեգական երեւութական ծրին հետ բաղդատեմք , երկուքին ուղղութիւնն ես նոյն պիտի գտնեմք . որսվհետեւ արեգակական իրական շարժումը , որ պատճու է նորա միջօրէականի վերայէն ըրած անցից յապաղման , կամ որ նոյն է արեգական և աստղային աւուրց անհաւասարութեան , արեւմօւտքէն դէպ յարեւելու տեղի ունենալով՝ երկրի իրական շարժումն եւս մի և նոյն ուղղութեան մէջ կը կատարուի : Կը հետեւի ասկից , որ երկնակամորին վերայ ամեն վայրկեան կը տեղափակի արեգակը եւ ամեն օր նորա կեղրոնը տարբեր աստեղաց կեդրոններուն կը համապատշաճի : Յերեկ տաեն այս տեղափակիութիւնը դդալի չէ , երբ արեգական դրից չափը միշտ չեմք կրնար դտնել . բայց այս մասին համոզուելու համար բաւական է մտածել , որ այս

տեղափոխութեան իր համապատասխանէ երկնից նման մէկ շարժումը, որ գիշերները դժուկի կըլլայ ամրով տարւոյն մէջ համաստեղալութեանց դրից փոփոխութեամբք :

Արգէն տեսանիք, որ տարւոյն տեւողութիւնն է դրեթէ 365 1/4 օր արեգակնային միջնին օրով. ի՞նչպէս այս չափ ժամանակի մէջ երկիրը իւր առանցքին վերայ 366 1/4 անգամ կը հոլլիք. կամ այլապէս, ի՞նչեն է, որ տարին կը պարունակէ 366 1/4 աստղային օր. իսկ 365 1/4 արեգակնային օր : Առա պատճառն է ուղղակի երկրի օրական շարժումը. մի և նոյնը կը պատահի ընականաբար բոլոր մոլորակաց մէջ ինչ որ ալ լինի նոյցա հոլովմանց թիւը արեգական բոլորտիքը ըրած թաւալ մանց միջնոցին . և ինչ որ ալ լինի նոյցա վերայ աստղային և արեգակնային առուրց տեւողութիւնները :

Վերստին իշեմք այս տեղ, որ երկիրը երբ մի անգամ իր վրայ դառնայ. 4 վայրկեան յետ կը մնայ արեգակը նկատմամբ այն աստղին, որ առաջին օրը արեգական հետ մէկ տեղ և մի և նոյն վայրկենին անցան միջօրեայի վերայէն. երկրորդ հոլովման այս 4 վայրկենի յաստաղումը վերստին տեղի կ'ունենայ, որով կըլլայ 8 վայրկեան և այսպէս ամեն հոլովման 4 վայրկեան յետ մնալով՝ երբ երկրի տարեկան շարժումը լրանայ, վերստին արեգակը աստղին հետ մի և նոյն դիրքը կըստանան, որով տարւոյն մէջ երկիրը 366 անգամ հոլովմած կըլլայ, կամ աստղը 366 անգամ անցած կըլլայ միջօրեայի վերայէն. իսկ արեգակը մի անգամ պակաս, այսինքն 365 անգամ:

Երկրի աստղային թաւալման ձիշդ տեւողութիւնն է 365 օր, 6 ժամ, 9 վայրկեան 10 2/3 երկլ. որ կըսուի նոյնպէս աստղային պարի : Ժամանակի այս չափը պէտք չէ շփոթել արեգական պար:

այն հետ, որ կըսուի նոյնպէս արլաւին պարի : Աստղային և արեւադարձական տարբերութեան պատճառը հետեւեալն է . այն կէտերուն մէջ, զոր երկիրը յաջորդաբար կընթանայ իւր ոլորտը կտրելու ժամանակ, կան մի քանի կէտեր, որոց ձիշդ ծանօթութիւնը մեծ կարեւորութիւն ունի . այս կէտերը կըսուին Գիշերահաւասարէն մինչեւ նոյն կէտը մեր մոլորակի յաջորդական շրջանները արեւադարձական պարի կըսուին : Գրեթէ, 2 000 տարիէ ՚ի վեր դիտուած է, որ արեգակը իւր երեւութական շրջանին մէջ որոշեալ աստղին հետ յօդակցութենէն աւելի առաջ կը գայ գիշերահաւասարից կէտին վերայ, որոյ պատճառն գիշերահաւասարից կէտերուն նաևն ջունն է : Այս երեւութով արեւադարձական տարին մէկ քիչ կարճ կըլլայ աստղային տարիէն. վասն զի առաջինը 365 օր, 5 ժամ, 48 վայրկեան և 47, 52 երկվայրկեան . եւ երկուքին տարբերութիւնն է 20 վայրկեան եւ 23, 11 երկվայրկեան :

Անցնինք ուրիշ երեւութներու, որք երկրի բոլոր բնակչաց համար մեծ կարեւութիւն ունին և իրենց պատճառը երկրի կրկին շարժումներն են : Որ և իցէ տեղը մը բնակիչք ամեն օր կը տեսնեն արեգական հորիզոնին վերայ բարձրանալը փոփոխ բարձրութեամբք . նոյնը կը տեսնեն առաջինն անց հեղուղու ամեն տեղերու բնակիչք : Արեւելեան և արեւմտեան կէտերը, ուսկից արեգակը կ'ելլէ եւ կը մտնէ, միշտ կը փոփոխի . արեգակը կէս աւուր ժամանակ առաւել կամ նուազ կը բարձրանայ և նորա հորիզոնին վերայ անցուցած ժամանակէն յառաջ կը

գան առնջեան և գիշերոյ անհաւասար և փափոխական երկայնութիւնները , առարթեր բարեխառնութիւնները և կարի ալպազնն կիմոյախասակոն համագումարները և վերջապէս եղանակները : Այս ամենը կը փափոխին ինքնին ոչ միայն մէկ կիսագնուէն միւսին նըկատմամբ , այլ նոյն իսկ մի և նոյն կիսադնուին համար տեղերու լայնութեան համեմատ : Դարձեալ ասկից յառաջ կը գան կիմաները . երկրի տարբեր գոտիները իրենց անհաւասար ցերեկով և գիշերով :

Այս բոլոր երեւոյթներուն մէկ պատճառն եւս երկրի հոլովման առանցքին՝ ծիր խաւարմանի մակարթակին վերայ ուղղահայեաց ըլլալն է . առանցքին ծիր խաւարմանի հետ կազմած անկեան չափն է $66^{\circ} 32' 44''$, որ գրեթէ ամբողջ տարւոյն մէջ անփոփոխն է : Բաց յաստի , առանցքին ինքն իրեն հետ ունեցած զուգահեռականութիւնն եւս այս երեւոյթներուն վերայ կը ներդորձէ և այսու կը բացատրուի ամեն տեղերու համար հորիզոնին վերայ երկնային բեւեռին ունեցած անփոփոխ դիրքը :

Առանցքը միշտ զուգահեռական մեալով բնական է , որ հասարակածն եւս ինքն իրեն զուգահեռական կը մընայ , նոյնպէս ծիր խաւարմանը . հետեւաբոր արեգակը տարին միայն երկու անգամ հասարակածին վերայ կը գայ . այս երկու կէտերը . որք իրարու տրամագծապէս հակադիր են , կը առաջն կէտք Գիշերահաւատացից : Տարւոյն մնացեալ ժամանակները արեգակը հասարակածի մակարթակին հիւսիսային կամ հարաւային կողմը կը լայ և հասարակածին այնչափ հեռացած կը լայ , որչափ երկրը Գիշերահաւատարից կէտերէն : Վերջապէս տարին երկու անգամ երկերը այնպիսի դիրք մը կը բռնէ , որ

առեն արեգական հասարակածէն ունեցած հեռաւորութիւնը մեծագոյն կը լայ և հաւատար՝ ծիր խաւարմանի հասարակածին վերայ ունեցած հակման . այս դիրքերը կը սուբին կէտք Արեւադայլ :

Երկրի այս գիտաւոր դրից հետեւութիւնները ըստէ առաջ նշանակեմք ացայաջորդութեան կարգը և ժամանակները : Մարտ 9ին երկիրը այս դրից առաջնոյն մէջ կ'ըլլայ , որ է Գարնան Գիշերահաւատարը . Յունիս 9ին Ամարան Արեւակացքը կ'երթայ . Սեպտեմբերի 11ին Աշնան Գիշերահաւատարը . իսկ Գեկ . 9ին Զմերան Արեւակացքը : Տարւոյն չորս եղանակները այս դիրքերէն կը սկսին :

Երբ երկիրը Գիշերահաւատարից միոյն մէջ ըլլայ , հասարակածի մակարթակը արեգական կէտքունէն կ'անցնի . երկրի երկու բեւեռները արեգակէն հաւատարապէս հեռու կը լայն և լուսաւորեալ ու մթին կիսագնուներու բաժանման գիծը միջօրէական մի կը լայ . ուստի կը հետեւի , որ երկրի խարաբանիւր կէտը , ինչ ալ մինի իրենց լայնութեան աստիճանը , երկրի հօլովմամբ կէս շրջանակ լուսոյ՝ և կէս շրջանակ մթութեան մէջ կը ձգէ . հետեւաբար Գիշերահաւատարից ատեն բոլը երկրագնտին համար գիշեր և ցերեկ հաւատար կը լայն :

Գարնան Գիշերահաւատարէն դէպի ՚ի Ամարան արեգակացքը կը բալէ երկիրը իւր ոլորտի այն մասերը , որք կը համապատասխանն Մարտ , Ապրիլ և Մայիս ամիսներուն : Իւր առանցքը միշտ զուգահեռական մնալով հիւսիսային բեւեռը հետզհետէ արեգական կը գառնայ , ընդհակառակին հարաւայինը եւս կը հեռանայ . տուրնիշնան և գիշերց տեւողութիւնը հետզհետէ կ'անհաւատարի և այս անհաւատարութիւնը Յունիս

նիս 9 ին, կամ արեւակայից օրը իւր ծայրագոյն աստիճանին կը հասնի. Մը թութեան և լուսոյ բաժանման շրջանակը բեռեռէն կը հեռանայ. հիւսիսային կիսագնուուի ցերեկները կ'երկարին եւ գիշերները կը կ'սրճանան. եւ տեղայ մը ցերեկը այնչափ աւելի երկայն կըլլայ. որչափ նոյն տեղը հասարակածէն հեռու ըլլայ. Հարաւային կիսագնուի մէջ այս երեւոյթները հակառակ կիրագով աւելի կ'ունենան, այսինքն հոն գիշերները կ'երկարին և ցերեկները կը կարճանան. Յունիս 9 էն մինչեւ Սեպ. 10 ը երկիրը Աշխան Գիշերահաւասարը կերթայ. այս երկրորդ շրջանին՝ հիւսիսային բեռեռը միշտ արեգական գարձած կըլլայ և հարաւայինը մթութեան մէջ. տուընջեան և գիշերոյ յաջորդութիւնը խոտոր կերպով աւելի կ'ունենայ, կամ աւելի պարզ, ցերեկները կը կարճանան եւ գիշերները կ'երկարին. Այսպէս վեց ամսոյ չափ հիւսիսային բեռեռի մերձակայ գաւառները արեգակը իրենց հորիզոնի վերին կողմէ ունենալով կ'ունենան վեցամսեայ տիւ մը. իսկ հարաւային բեռեռի մերձակայ երկիրները վեցամսեայ գիշեր մը. բայց այս երկար գիշերը կը չափաւորի շարունակական վերջալուսով միւ Աշխան Գիշերահաւասարին գարձեալ տիւ և գիշեր կը հաւասարին. իսկ անկէ մինչեւ Գարնան Գիշերահաւասար միւ և նոյն երեւոյթները կը պատահին հարաւային կիսագնուին համար, ինչ երեւոյթ որ Գարնան և Ամարան տեղի ունեցան հիւսիսային կիսագնուին համար:

Միւ քանի բառ ևս եղանակաց անհաւասարաթեան վերայ բանքիք. ասոր համար աւելորդ չեմք համարեր վերը ամին կը կիսել այս տեղ, որ երկիրի ծիրը բաղրակ չ'է, այլ ձուածեւ, որոց

վառարաններուն միոյն մէջ է արեգակն կը. այս ծրի այն մասը, զոր երկիրը կը կտրէ Ամարան, ամենաաերկայն է. Զմերան կտրածը ամենաակարձ. իսկ Գարնան եւ Աշխան քալած աղեղները մերիններուն նկատմամբ միջին են, սակայն Գարնանը՝ Աշխան աղեղները աւելի երկար է. Եթէ երկիրը իւր ծրի ամեն մասերը անփոփոխ արագութեամբ ընթանար, եղանակները գարձեալ անհաւասար պիտի ըլլային, քանի որ մի օրինակ արագութեամբ աւելի երկար աղեղ մի ընթանալու համար երկար ժամանակ պէտք է, քան թէ կարձ աղեղ մը: Յողումք այս, երկիրը, ինչպէս և բոլոր մղղորակները միօրինակ արագութեամբ չ'են դառնար արեգական շուրջը. այնչափ աւելի արեգական. ընդհակառակին այնչափ աւելի գանդաղ, որչափ հեռու ըլլան: Երկիրը Դեկ. 20 ին իւր մերձակէտին, եւ Յունիս 19 ին հեռակէտին վերայ կըլլայ, ուրեմն հիւսիսային կիսագնուի ամառնային եղանակաց մէջ երկիրը դանդաղ կը քոլէ և ձմեռնային եղանակաց մէջ ևս արագ, եղանակաց անհաւասարութեան երկրորդ պատճառըն եւս այս է:

Ահաւասիկ եղանակաց միջին տեւողութիւնները :

	օր
Գարուն.	92.9
Ամառն.	93.6
Աշխան.	89.7
Զմերան.	89.0

Խնդիրէս կը տեսնուի, Գարնան և Ամարան տարբերութիւնն է 7 տասնորդ օր կամ 16-17 ժամ. Գարնան և Աշխան տարբերութիւնը 3 օր. իսկ Ամարան և Զմերան տարբերութիւնն է 4-5 օր, բայց այս տարբերութիւնները ամեն տարի նոյն չեն մնար:

Երկիրը իւր ոլորտի մեծ առանցքի երկու ծայրերուն վերայ գնացած ժամանակ արեգակին աւելի կը հեռանայ, կամ անոր կը մօտենայ։ Հեռակէտին վերայ, որ 37,600 000 մլն հեռի է, Ամսորան Արեւակայքէն մի քանի օր յետոյ կ'երթայ, իսկ մերձակիւթին վերայ, որ 36 400 000 մլն է, Զմերան Արեւակայքէն մի քանի օր յետոյ, ուրեմն արեգակը մեզմէ հեռու կըլլայ աւելի Գարնան և Ամարան, քան Աշնան եւ Զմերան։ Ասկից կը հետեւի, որ արեգական հեռաւորութիւնը չ'է երկրի մակերեւութին վրայ բարեխառնութեան նուազման պատճառը, եւ ոչ մերձաւորութիւնը՝ բարեխառնութեան բարձրանալուն. այլ եղանակաց գլխաւոր պատճառներն են ծիր խաւարմանի շեղութիւնը, կամ հոլովման առանցքի հակումը ոլորտին վերայ, տեւողութեան անհաւասարութիւնները եւ թաւալական արագութեան փոփոխականութիւնը։

Մեր Գարնան և Ամարան արեգակը հասարակածի հիւսիսային կողմն լինելով՝ նորա ճառագայթները մթնութրոր ուղիղ գծով ճեղքելով կը դան հիւսիսային կիսագնութին, որով արեգական շերմանութիւնը գրեթէ անկորուստ կը համար մեզ. բայց ընդհակառակն Աշնան և Զմերան հասարակածի հարաւային կողմն ըլլութիւն արեգակը՝ իւր ճառագայթները խոտոր ուղղութեամբ կը դան հիւսիսային կիսագնութին, որով մթնութրոր շերմանութեան մեծ մասը կը ծագէ եւ ցուրտ կըլլայ մեզ համար։ Բարեխառնութեան տարբերութեամբ երկիրը հինգ գօտիներու կը բաժնուի, որը են այլուցաւ գօրի, երկու բարեխառն գօրինը, և երկու ցըսային գօրինը։ Բարեխառն գօտիները, որ ամենայարմար են մարդկային բնակութեան և քաղաքակիրթ կենաց զարգացման, երկրի

մակերեւութին կէս մասը կը բովանդակեն. իսկ ցրտային գօտիները, որը անընակելի են, ամենափոքր մասը կը բովանդակեն։

Վերջացնելու համար երկրի աստղագիտական նկորագիրը, կ'ամփոփեմք ինչ որ մինչեւ հիմա լսինք. Ամեն երեւողթները, զօրս տեսանք և որոց վերայ խօսեցանք, յառաջ կը գան գլխաւորաբար երկրի հոլովական և թաւալական շարժումներէն. սոցա երկրորդական պատճառներն են աստղային աւուրուղութիւնը, առանցքին հակումը եւ զուգահեռականութիւնը, տարւոյն տեւողութիւնը, ծրին ձեւը և տարածութիւնները։ Եթէ այս պատճառներուն ամենը, կամ մի քանին փոփոխին, ցերեկները և գիշերները, եղանակները եւ կիմաները եւս պիտի փոփոխին. և այս փոփոխութիւններէն յառաջ գալիք հետեւութիւնները երկրագնահիս վերայ կենաց պայմաններուն համար կը ծնանին կամ յանկարծական և կամ յամբաբար ամենասաստիկ շափաւորութիւններ և ամենամեծ աւերտումներ։ Բայց տեսանք, որ աստղային օրը և տարին անփոփոխ են. մեայն կը փոփոխին ծիր խաւարմանի կեզրանազանցութիւնը և շեղութիւնը, այն եւս կարի տկար սահմաններու մէջ։ Ասոյգ է, որ լուսոյ եւ շերմանութեան աղքեր, այն է արեգական, որ երկրագնատի և ուրիշ մզորակաց կեանքի ընդունարանն է, ճառագայթմանց խրտութիւնը հետզհետէ կը նուազի, սակայն հաշիւը ցուցած է, որ միլիօնաւոր տարիներ պէտք են, որպէս զի այս նուազութիւնը կարող ըլլայ երկրի կիմայները զգալապէս չափուորել։ Ուրեմն ՚ի բաց առեալ անակնկալ և անհաւական արկածները, երկրի աստղագիտական հանդամանքները կարող եմք իրը անփոփոխ համարել։

ԲԱԱԴԻՏՈՒԹԵԱՆ

ԵԽ ՏԻԵԶԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ՊԱՐ2 ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ ԺԱ.

ԽԱՆՐՈՒԹԻՒՆ

Մանրութիւն կամ կեղրոնամիզ զօրութիւն .— Ինկող մարմնոց արագութիւննը .— Քար մը ճգլով հորի մը խորութիւննը կամ աշտարակի մը բարձրութիւնը չափեցու . կերպը .— Օճառի պղպջակներ .— Օդոյ մէջ թուչող թուղթեր .— Փորձ :

ՅԱԿՈԲ .— Որիսրդ , ըստիք մեղ , որ ճառ նապարհորդներն երկրիս շուրջը դարձած են :

ՕՐ . ԹԱԳՈՒՀԻ .— Այս , ըսի :

ՅԱԿ .— Այս ինձ անկարելի կը թուին

ՕՐ . ԹԱԳ .— Ինչո՞ւ :

ՅԱԿ .— Վասն զի մենք այժմ երկրի վրան ըլլալով մեր ոսքերը վար և գըլուխը վեր է . բայց երբ ճանապարհորդները միւս կողմը հասնին , պէտք է զիսիլայր ըլլան . ուրեմն իրենց ոտքերով երկրէն կը կախուին , ինչպէս ճանձերն առաստաղեն :

ՕՐ . ԹԱԳ .— Մարի ըրէ : Մենք , որ երկրիս վրայ ենք , բոլոր երկրին մօնեցող բաները կը կոչինք և անկէ հեռացողները կը կոչինք . բայց երկիրն ինքնին ոչ կը է և ոչ կը . այլ անհուն միջոցին մէջ օդին միջեւն է . Ուստի երկրի վրայ մեր ընակած տեղն ուր որ ալ ըլլաց , միշտ մեր ոտքերը վար կը լլան և գլուխը վեր . վասն զի մեր ոտքերը միշտ երկրի վրայ են և միշտ երկինք մը ունիք մեր գլխուն վերեւ :

ՅԱԿ .— Ճիշտ է . բայց ոչ նուազարմանալի :

ՕՐ . ԹԱԳ .— Թերեւոս հարցնէք այլում թէ ով զմել օդին մէջ իյնալէ կ'արգիլէ :

ՅԱԿ .— Օրին՛րդ , այդ կրնաք մեղ բացատրել :

ՕՐ . ԹԱԳ .— Մագնիս տեսած էք :

ՅԱԿ .— Այս , երկաթի կը նմանի . հատ մ' ունէի , որ մետաղէ փոքրիկ ձուկեր իրեն կը քաշէր , նյոնպէս նաև ասեղներ և գնտասեղներ :

ՕՐ . ԹԱԳ .— Լաւ . մագնիսի մը քանի մը մարմիններ իրեն քաշելու և իւր մօտ բռնելու զօրութիւնը կրնանք երկրի իրմէ թեթեւ բոլոր մարմիններն իրեն քաշելու և իւր մօտ բռնելու զօրութեան հետ բաղդատել : Ահա այս է պատճառը , որ երկրին վրայ կը մընանք առանց օդին մէջ գլխիվայր իյնալէ վախնալու . ահա այս է պատճառը , որ գնտակով խաղացած ժամանակիդ , գնտակնիդ միշտ վար կ'իյնայ , փոխանակ ձեր արձակած ուղղութեամբ մշտնջնապէս շարժելու . ահա այս է պատճառը , որ ձիւնը , անձրեւը , կարկուտը երկրի վրայ կ'իյնան , փոխանակ միջնողորդին մէջ մնալու , ուր կը կազմուին . ահա այս է պատճառը , որ հասած պտուղները ծառերէն վրա կը թափին . Այս զօրութիւնը , որ բոլոր մարմինները գէպ ՚ի երկրի կը ճգէ . ծանրութիւն կամ իշտուայիդ զըմ-ներէն կը կոչուի :

ՄԱՐԻԱՄ .— Օրին՛րդ , գնտակով խողցած ժամանակս եթէ շատ բարձր ընետեմ , բռնելու ատեն մատներս չեն ցաւիր , բայց եթէ շատ բարձր նետեմ , գրեթէ կը վախնամ բռնել , վասն զի այն ատեն կապարի մը պէս կուգայ և կը ցաւցնէ . ինչո՞ւ :

ՕՐ . ԹԱԳ .— Որովհետեւ գնտակով որչափ բարձրէն գայ այնչափ սաստիկ արագութեամբ կ'իյնայ . վասն զի ին կող մարմնոյ մ' արագութիւնն երթա-

լով շարտւնակ կ'աճի, իյնալ սկսելէն մինչեւ իւր շարժումը խափանող դիմակալութեան մը հանդիպած ատեն :

Զանազան կազմածներու միջոցաւ, զորս յետոյ կրնաք տեսնել, կարելի է ինկող մարմնոյ մը մէկ երկվայրկենէն վերջը ստացած արագութիւնը դիտել, յետոյ երկու երկվայրկենէն վերջը ըստացած արագութիւնը, և այն, այնպէս որ ինկող մարմնոյ մը անկման ատեն անցուցած երկվայրկեաններուն որբանութիւնը հաշուելով՝ կրնանք անոր գետին հասած վայրկենին ունեցած արագութիւնը գտնել. նոյնպէս նաեւ որչափ բարձրէն իյնալը :

ՄԱՐ.-Օրիորդ, միթէ մեզ չէք կը նար բացատրել զայս :

ՕՐ. ԹԱԳ.	— Ինկող մարմնն մը
Ա.	երկվայրկենին մէջ կընթանայ 45.9
Բ.	" " 45.9×3=145.7
Գ.	" " 45.9×5= 245.5
Դ.	" " 45.9×7= 345.3
Ե.	" " 45.9×9= 445.1

Եւ այսպէս յաջորդաբար իւրաքանչիւր նոր երկվայրկենին՝ 45.9 ը յաջորդ անզայդ թուով բազմապատկելով նոյն երկվայրկենին մէջ քալած միջոցը կը գտնուի :

Կուզէք որ հորի մը խորութիւնը շափենք մէջք քար մը ձգելով :

ՄԱՐ.- Ի՞նչպէս :

ՕՐ. ԹԱԳ.	— Քար մը ձգելով անոր իյնալու համար անցուցած ժամանակը կը հաշուեմ, եթէ երկու երկվայրկենէն իյնայ, կըսեմ, քարն
Ա.	երկվայրկենին մէջ կընթանայ 45.9
Բ.	" " 45.9×3=145.7

ընդ ամենը 195.6

Ուրեմն այս հօրին խորութիւնն է 19 մէդր 6 տասնորդամէդր :

Կրնանք նոյնպէս աշուարակի մը բարձրութիւնը գտնել, գագաթէն բարձր մը վար ձգելով, վերջապէս այս կերպով կրնանք ուրիշ բազմաթիւ բարձրութիւններ կամ խորութիւններ աւշափել (1) :

ՅԱԿ.-Անցեալ օր օձառի պղպջակներ չինելով պատուհանէն թողուցի և Մարիամն, օր պարտէզն էր, կը չանար պղպջակներս գոգնոցին մէջ ընդունիլ. բայց գրեթէ բնաւ ըստ յաջողեցաւ, պղպջակներն աստ անդ կը տարուքերէին եւ սուեպ օդին մէջ կը բարձրանային փոխանակ իյնալու, ինչու համար :

ՕՐ. ԹԱԳ.- Որովհետեւ նոյն պղպջակներն օդէն աւելի թեթեւ ըլլալով կրնան անոր վրայ կենալ, այս է պատճառը, որ ծուխը կը բարձրանայ և օդոյ մէջ կը ցրուի, երբ օդոյ մէջ տռանց իյնալու առ կախ մարմնն մը տեսնեք, յայտնի է որ նոյն մարմնն թեթեւ է և օդոյ մասնիկներուն վրայ կեցած : Օդը մարմնոյ մը անկման ալ կը գիմակալէ քիչ կամ շատ զօրութեամբ՝ նոյն մարմնոյն ձեւոյն նայելով, ինչպէս պատուհանէն ձգուած թղթի թերթ մ' իյնալէն աւագ կը նայ ընդ երկար թռչողիլ, վասն զի իւր բարակ և տարածեալ ձեւոյն պատճառաւ կրնայ օդոյ մասնիկներու մէծ քանակութեան մը վրայ կենալ, բայց ե-

(1) Ինկող մարմնոյ մը քալած միջոցը կրնանք ուրիշ կերպով մ' ալ գտնել, եթէ քանի երկվայրկենէն ինկած ըլլալը զիսնամն : Նախ այս երկվայրկեաններուն որբանութիւնն ինքն իրմանվ կը բազմապատկեմ, որ ծովանուլ գումարուն կը կոչուի : Օրինակի համար եթէ մարմնն ինալու համար 2 երկվայրկեան անցուցած ըլլայ, ժամանակը կը քառակուսմ ըսկով 2×2=4, Ուրեմն ժամանակին քառակուսմն է 4 : Յետոյ 45.9 ը ժամանակին քառակուսմով բազմապատկելով կ'ունենամ 45.9×4=195.6 : Ուրեմն ինկող մարմնոյն 2 երկվայրկենէն մէջ քալած միջոցն է 10 մէդր 6 տասնորդամէդր :

* Ա. Յ. (X) Նշանը բարձրագույն է կը կոչուի և այս նշանը (=) հաստատի :

թէ այս թերթը ձգելէն առաջ ճմիւլով փոքրիկ գնտակ մը շինենք, անմիշ ջապէս կ'իյնայ. որովհետեւ օդոյ այն չափ մեծ տարածութեան մը դիմակալութեան ըլ հանգիպիր :

Եթէ օդ ջղլոր, թուղթը, ծուխը, փետուրի կոոր մը և բոլոր թեթեւ մարմինները կոպարի և քարերու չափ չուա պիտի իյնային :

ՅԱԿ. — Ինչէն կը գիտցուի :

ՕՐ. ԹԱԳ. — Հետեւեալ փոքրձէն. եթէ իրը երկու մէդը երկայնութեամբ ապակիէ հաստ խողովակի մը մէջ զանազան տեսակ փոքրիկ մարմիններ դընենք, օրինակի համար, թուղթ, փետուր և կոպար. և եթէ ուղէք փոքրիկ քար մ' ալ, և յետոյ օդահան մեքենայով, զոր ՚ի մօտոյ պիտի բացատրեմ ձեղ, խողովակին օդը պարպելով՝ զայն արագապէս գլխիլայր շրջենք, ապակիին մէջէն կը տեսնենք որ թեթեւ և ծանր ամենքն ՚ի միասին և մի և նոյն ժամանակ խողովակին յատակը կը հասնին.

ԳԼՈՒԽ ԺԲ.

ԽԱՆՔՈՒԹԻՒՆ

(Շաբ.)

Յակուրչի. — Գալիչէոս և. թիզայլի կանթեղը. — Ճօնանակ. — Փամացոյցի հօնանակ. — Ռողորովիւն ծանրութեան :

ՕՐ. ԹԱԳՈՒՀԻ. — Մարիամ, տակաւին օրուելու փափաք ունին :

ՄԱՐԻԱՄ. — Օրինրդ, հաճեցէք յակուրջին (առլընճափ) անգամ մ' ալ հրել և բաւական է :

ՕՐ. ԹԱԳ. — Եատ լաւ, ահա կը քածիս չափ զքեզ գէպ ՚ի վեր ծառերուն մէջ պիտի մղեմ և թողում :

ՅԱԿՈՒ. — Օրինրդ, ես ալ Ձեզ կ'օգնեմ:

ՄԱՐ. — Օ՛չ, ահա տերեւներուն մէջն եմ :

ՅԱԿ. — Գոհ ես :

ՕՐ. ԹԱԳ. — Հանգչինք այժմ և ըսպասենք որ յակուրջին դաղրի :

ՅԱԿ. — Դաղրելու համար տակաւին երկար ժամանակ կ'ուղէ. այս յակուրջին շատ լաւ է. զայս ունենալէս առաջ վարը տեսնուած երկու ծառերէն ինքնին չուան մը կապելով հատ մը շինած էի. բայց խիստ ձանձրացուցիչ էր. երբ մէկն օրելէ գաղրէր, անմիշ ջապէս կը կենար. Պատճառն ի՞նչ էր արդեօք :

ՕՐ. ԹԱԳ. — Հաւանօրէն չուանին կապուած ծառերուն հետ ունեցած սաստիկ շփումը պիտի ըլլայ, որ շարժումը կ'արգիթէ : Այս յակուրջին չուանն ալ շփումն ունի, բայց խիստ քիչ. սւատի եւ իւր շարժումն ընդ երկար կը պահէ :

ՅԱԿ. — Ուրեմն եթէ չուանը բնաւ շփում չունենար, միշտ պիտի շարժէ՞ :

ՕՐ. ԹԱԳ. — Անկարելի է զայն այն պիտի կերպով կամսէլ, որ կախուած կէտին վրայ գէթ փոքրիկ շփում՝ մը չունենայ, բայց եթէ բնաւ շփում ալ չունենայ, դարձեալ կը կենայ, որով հետեւ ծանրութեան աղդեցութեան ենթակայ է :

ՅԱԿ. — Մանրութիւնն ի՞նչ կընէ :

ՕՐ. ԹԱԳ. — Հոս եկած ատեննիս յակուրջին հաւասարակշուութեան մէջ էր, այսինքն անշարժ. Նստարանն իւր կշռով չուանը գէպ ՚ի երկիր կը քաշէր եւ զայն վերէն վար կը ձգտէր : Այս հաւասարակշուութիւնը խանգարեցինք յակուրջին մղելով և անոր շարժումն տուինք, բայց հիմա, որ ալ չենք շարժեր զայն, ծանրութիւնն անընդհատ կըներգործէ և տակաւ առ տակաւ անոր շարժումն արգիլելով՝ զայն երկիրին մօտ անշարժ կը կեցնէ :

ՅԱԿ . — Յակուրջին ինչու ք կենար ,
երբ Մարիամն երկրին կը մօտենայ :

ՕՐ . ԹԱԿ . — Որովհետեւ յակուր-
ջին թեզօշին բարձրութենէն վոր ի-
ջած ատեն՝ սասցած արագութիւնը ,
որ զօրութիւն մ'է , զայն մինչեւ փոք-
րիկ թմբիներուն բարձրութիւնը կը
մէէ , որոց տակ երեք փոքրիկ բարե-
կամներդ նստած են : Մարիամ թմբի-
ներուն կողմին հստելով իւր յատուկ
կըռովը վերստին գէպ ՚ի երկիր կ'իջ-
նայ . բայց իննալու ատեն՝ նոր արա-
գութիւն մը կըստանայ , որ զայն ծան-
րութեան ուղղութենէն անդին կ'ան-
ցընէ և գարձեալ ընդ առաջ գէպ ՚ի
մեր կողմը կը մղէ : Բայց Մարիամ յա-
կուրջին իւրաքանչփրնոր ճօճմամբն ,
այսինքն ամեն մէկ երթալ գալուն , նը-
ւազ կը բարձրանայ , եւ ահա գրեթէ
ք շարժիր . ահա յակուրջին կեցաւ :

ՕՐ ՄԸ Գալիլէոս , այս գիտնական
անձը , որոյ վրայ արդէն խօսած եմ
ձեզ , Բիշաբի մայր եկեղեցին եղած ա-
տեն , նշմորեց որ գմբեթէն կախուած
կանթեղ մը կանոնաւոր կերպով կը ճօ-
ճէր և գիտեց որ այս ճօճումներն իրենց
լայնութիւնը հետղինետէ նուազելով՝
մի և նոյն ժամանակը կ'անցնեն . Գա-
լիլէոս տուն գառնալով ուրիշ փորձեր
ըրաւ ճօճելու համար գերձանի մը
ծայրէն մարմին մը կախելով . Այս կեր-
պով կախուած և ճօճող մարմին մը ճօ-
ճանակ կը կոչուի : Գալիլէոս տեսաւ որ
իւր ճօճանակին գերձանն որչափ եր-
կայն ըլլար , ճօճումներն այնչափ դան-
դաղ կըլլային և ընդհակառակը գեր-
ձանն որչափ կարճ ըլլար , ճօճումներն
այնչափ արագ կըլլային :

ՅԱԿ . — Հիմա հասկայ թէ ինչու
այս յակուրջին արագ ք ճօճեր , ասոր
պատճառը հաւանօրէն չուանին շատ
երկայն ըլլալն է :

ՕՐ . ԹԱԿ . — Ճիշդ է :

ՅԱԿ . — Ընդհակառակին իմ շինած
փոքրիկ յակուրջին խիստ արագ կը ճօ-
ճէր :

ՕՐ . ԹԱԿ . — Որովհետեւ չուանը շատ
կարճ էր . Ճօճանակաւոր ժամացոյց
ներն երբեմն ետ կը մնան և երբեմն
առաջ կ'երթան , ետ կը մնան , երբ ճօ-
ճանակին շատ երկայն ըլլայ և առաջ
կ'երթան , երբ շատ կարճ ըլլայ :

ՅԱԿ . — Բայց միթէ ճօճանակիներն
ինքնին կընան երկննալ կամ կարճնալ .
Բնչպէս կըլլայ որ լու գնացող ժամա-
ցոյց մը յանկարծ ետ կը մնայ կամ
առաջ կ'երթայ :

ՕՐ . ԹԱԿ . — Ճօճանակիներուն մե-
տաղչէ ձողերը չերմութեամբ կ'երկննան
և ցրտութեամբ կը կարճնան :

ՅԱԿ . — Զերմութիւնն ինչպէս կըր-
նայ այս ձողերն երկնցնել :

ՕՐ . ԹԱԿ . — Զերմութիւնը զանոնք
կ'անգայտացնէ , այսինքն մետաղին մաս-
նիկներն իրարմէ կը հեռացնէ , որով
ձողերը կ'երկննան . իսկ ցուրտն այս մաս-
նիկներն իրարու կը մօտեցնէ , որով ձո-
ղերը կը կարճնան :

ՅԱԿ . — Բայց ես կարծէի թէ հաս-
տատուն մարմինները չերմութեամբ
անգայտանալով հեղուկ կը դառնան :

ՕՐ . ԹԱԿ . — Հեղուկ ըլլալէն առաջ
կըսկսին անգայտանալ առանց իրենց
վլիճակը փոխելու :

ՅԱԿ . — Ուրեմն միշտ լաւ գնացող
ճօճանակաւոր ժամացոյց մ' ունենա-
լու հնարը ք կայ :

ՕՐ . ԹԱԿ . — Այս կայ . լաւ շինուած
ժամացոյցի մը ճօճանակին երկննալուն
և կարճնալուն ազդեցութիւնն ունչա-
ցընելու հնարը գտնուած է : Երբ ըն-
դարձակ բնագիտութիւն սորվիք , պի-
տի տեսնէք թէ ինչպէս կըցած են այս
արդիւնքն ստանալ :

ՅԱԿ . — Ահա Մարիամը մեր քոյլ
կուգայ :

ՕՐ. ԹԱԴ. — Տեսէք, յակուրջին այ-
մը կատարելապէս անշարժ է, ԵՇէ
նստարանի տեղ ծառայող տախտակին
անոր երկու կողմի չուանները քիչ մը
իրարու չը մօտեցնէր, պիտի տեսնէ-
իք, որ այս երկու չուաններն ամեն
տեղ իրարմէ հաւասար հեռաւորու-
թիւն պիտի ունենացին և վերէն վար
կատարելապէս ուղիղ ձգուէին :

Առանց նստարանի չուաններուն ու-
նենալիք ուղղութիւնը՝ նոյն խել ծան-
ըն-իւան ո-լլ-ի-ն է, որ իւրբուհայտաց
ո-լլ-ի-ն ալ կը կոչուի, ինչպէս նաև
խաղարալը՝ ո-լլ-ի-ն . վասն զի ամեն
առեն այս ուղղութիւնը՝ գերձանի մը
ծայրէն կապարի կտոր մը կախելով կը
գտնուի : Երբ միջոցին մէջ մարմիննե-
րըն աղատ թողլունք, առանց զանոնք
զօրութեամբ մ' ուրիշ կողմ մղելու .
կապարալարին ուղղութեամբ գետին
կ'իյնան :

Որովհետեւ երկրիս բոլոր մակերե-
ւոյթին վրայ կապարալարը միշտ վե-
րէն վար շիտակ ուղղութիւն մ'ունի,
ուստի եթէ նարնջի մը մէջ գուլպայ
հիւսելու անհուն որբանութեամբ ա-
սելներ այնպիսի կերպով խօթենք, որ
բոլորին ներս մտած ծայրերը նարնջի
կեդրոնին վրայ միանան, եւ եթէ այս
նարինջն իր երկիրը նկատենք, անոր
վրայ տեսնուած ասեղնէրունքով ծայ-
րերը՝ կը նան երկրին բոլոր կետերուն
վրայ անհուն որբանութեամբ կապա-
րալարերու ուղղութիւնը ներկայացր-
նել, կամ որ նոյնն է երկրի բոլոր մա-
կերեւոյթին վրայ ծանրութեան ուղ-
ղութիւնը :


(Եպուակիլ :

ԱԻՂԵԽՈՐՈՒԹԻՒՆ

Ի Սուրբ Էջմիածին. 1876 Յն-լւ 20.

(Եպուակիլութիւն և վերջ, տե՛ս թիւ 9.)

Եկեղեցւոյ թանգարանի մէջ սրբ-
բոց մասունքներուն կարգը կը տես-
նուի նաև Քրիստոսի կողը մխուած
գեղարդը, զոր Թադէսս առաքեալը
բերած է Հայաստան, Առաքելոց՝ Ա .
Լուսաւորչի և հայրապետաց աջերը՝
և այլ սրբոց մասունքը, որոց սմանք
արծաթապատ և սմանք սսկեզօծ . Նց-
եան տապանէն մի փոքր փայտ, զոր
հրեշտակին ընկալուած սուրբն Յակոբ
Մծբնայ հայրապետն . Այս կարգին
մէջ աւելի հնութիւն մի կը տեսնուի,
այն է ամենափրկիլ անուաննեալ պատ-
կերն, անփուտ փայտի վերայ սքանչե-
լի կերպով փորուած, զՔրիստոս խա-
չէն վար առնելն է, այնպէս կ'աւան-
գեն թէ այս պատկերը Յովհաննէս ա-
ւետարանիչ նկարած է, 'ի խնդրոց Տի-
րամօրն լուսոց սուրբ Աստուածածնի .
Շահսաթունեացն պատկերին մանրա-
մասն նկարագրութիւնը ընելէն զինի
կը յաւելու թէ « Այս Ամենափրկի-
լի անուաննեալ պատկերն, ձեռագործ
Յովհաննու աւետարանի ըստ Գրիգո-
րի Մագիստրոսի, յարձանագրութեան
անդ եկեղեցւոյն հաւուց Թառոց, բե-
րեալ 'ի Յունաստանէ 'ի Հայս յորդւոյ
Աշոտի իշխանի Բագրատունոց Տեա-
ռըն Դարունից 'ի սկզբան անդ եօթնե-
րորդ գարու, զոր ընկալեալ իշխանին
'ի ձեռաց որդւոյ իւրայ զայսպիսի գանձ
սրբութեան անդէն անդ տայ հիմն ար-
կանել եկեղեցւոյ սրբոյ 'ի կոփաճոյ քա-
րանց յանուն փրկչական պատկերին 'ի
ստորոտս անդ քաղսպին Դարունից .
(Պայտնկա), ուր էին շերիմք յորով իշխա-
նաց նախնեացն իւրոց, Զօրմէ Ղեռնդ



վարդապետ, «իմ ապայիւտ մահուան Գրիգորի Մամիկոնոս յաջորդէ պիշտո նութիւնն Ալու բիրտագեան պատրիկ, այր երեւելի և նախ սմէծար ՚ի մէջ նախարարացն Հայոց ՚ի տոհմէ Բագրատունեաց . . . փոյթ յուռումնասիրութեան, և զարդարէր զեկեղեցիս Առոտուծոց վարդապետական արուեստիսք և պաշոնէից խմբաւորութեամբ, պատուէր եւ երեւելի սպասուք յիւրոց գանձուց, և շնոր զեկեղեցին Դարունից յիւրում ոստանին, և զինդանաւդրեալ զպատկէրն մարդեղութեանն Քրիստոսի ածեալ ՚ի մտիցն արեւումեծարանչ զօրութեամբ հանգուցանէր ՚ի նմա, և նորա անուամբ զեկեղեցին անուանեաց ո : Այս եկեղեցին այժմ աւերակ : Ապա զինի անցանելոց միջոցաց իբրեւ երից հարիւրոց ամաց ՚ի ձեռս բերէ զայս պատկէր փրկչական Քրիգոր Մագիստրոսն պահլաւունի որդի վասակայ (հասանայ, ըստ արքանին եկեղեցին իշխանութեաց ՚ի նյու Մագիստրուն Գլուխու) : և յանուն այսր պատկերի վերստին նորոգ եկեղեցի տայ կառուցմնել յարձաքար վիմաց ՚ի Հաւուց Թառ կոչեցեալ սահմանին որ մերձ ՚ի Գառնի, կից յարեւմուեան ճակատ փաքրիկ և անշուք եկեղեցւոյն կառուցելոց յառաջադոյն ՚ի Գէորգ իշխանէն Քեղց ըստ Միկմարայ Այրիվանեցւոյ, և հանգուցանէ ՚ի նմա զայս պատկէր, յորոց անուն կոչի ՚ի պատմադիրս և յարձանագիրս և այս եկեղեցի, ուրուշ յեկեղեցւոյն Դարունից, որ ՚ի Կոգովլիք գաւառոի առ հարաւային ստորոտով մեծի լերին Մասեաց : Խոկ սա ՚ի հիւսիսակողմն Երասխ գետոց հանդէպ Գառնւոց յարեւմուեան լանջս լերին, Դիյուք աստանօր զօրինակ արձանագրութեան եկեղեցւոյն Հաւուց Թառայ զոր շնոր է Գրիգոր Մագիստրոսն Պահլաւունի : Օրինակ զայս :

Թուրին նմ (1013) ՚ի թագաւորութեան Գագկոյ եւ ՚ի Հայրապետութեան Տեառն Սարգսի եւ Գրիգոր Մագիստրոս վերստին շնոր զեկեղեցիս յիշատակ ինձ և ծնողացն իմոց, նաև ՚ի տերանց աշխարհիս գանձագին արարի զվորս սորա լերամբն եւ դաշտամբն և ամենայն կազմութեամբն որ ՚ի սմա, քառադէմ շորս անկեամբ՝ աջամբ և ահեկամբ : ՚ի դիմաց և ՚ի թիկանց, և տուաք յիշատակ անջնջելի արձանագրով և աշխարհակալ թագաւորի թղթովն և կայսերական կնքովն, հաստատեցաք ձեռագրով և Հայրապետական նամակաւն, և ՚ի նաւակատիս տաճարիս զոր շնոր զայս գայեցաք, ընծայեցաք զհայրենիս մեր սուրբ եկեղեցւոյս՝ որ է Հաւուց Թառ, հանգստարան և օթարան անձեռագործ սուրբ Պատկերին Յիսուսի Քրիստոսի, որ ՚ի փայտին, խնդրելին Յովհաննու սուրբ Աւետարանջին հրամանաւ Մոր Տեառն մերոց սուրբ Աստուածածնին և նորոգեալ վերստին հաստատեցաք զուրբ ուխտս վերջնս քան զառաջնին, աստեղաք զվեմն հաւատոյ հիման սուրբ եկեղեցւոց :

Գրիգոր Վահրամ Պիտանին :

Այս հրաշտվե փրկչական պատմիքը իւր հնութեամբ կը պահպանուէր Հաւուց Թառայ մինաստանը որբան որ շնոր էր, այլ երբ Կովկասեան ելուզակները Հայաստան արշաւեցին, ուրիշ վանորէից հետ այս մենաստանն ալիս պառ աւերեցաւ և անշքացաւ, ուստի ստիպեալ այս պատկերը ՚ի Ա . Էջմիածին փայտադրած են, և կոյ այժմ անդ ուրիշ սուրբ սպասուց հետ :

Այս նորաշն պահարաններուն արեւելեան կողմն արտաքին որման ըստ պիտակ մարմարինի վերայ կը տեսնուի արձանագրութիւն այսպէս :

Պղորմաւթեամբն Աստուծոյ Աղ գասէր կ սմռուզիկոս ամենայն Հայոց Գէորգ Դ. Կատանեդինուազօլուեցի կառոց զերխ պահարանս զայսոսիկ բազում ջոնիւք, և զարդարեալ պայծառացոց զմայր տաճարս սրբոյ Եջմիածնի պատաժիւք բարեպաշտ ժողովրդեան Հայոց Ռուսաստանեայց յերրորդում ամի Հայրապետութեան իւրում. ՚ի Թուականութեան Փրկչն 1869, եւ Հայոց ՌՅԺ.՝

Այսքան փոքր ՚ի շատէ խօսելին զինի, համառօտ տեսութիւն մի եւս նորակառոց ձեմարանին վրայ ընենք. Այս երեւելի շնուռածքը Ս. Եջմիածնի վանուց արեւելեան կողմն դարձեալ վանքին սեփիհական հողին վրայ շնուռածէ, երկար ձեւով կրկնայրի. հարաւային կողմը դահլիճ կամ սերտարան վրան մեծ եւ շքեղ գմբեթով, վերի յարկնէ աշակերտաց երեք խորչ բաժնուած ննջարաններն, յատկացեալ է մէն մի մահիճ երկաթ մահճակալով, և մի մի փոքրիկ պահարան մահիճներուն մօտ. ննջարանները և սեղաննատունը ըստ ամենայնի մաքուր և ապահովնել. առանձին խոհանոց ձեմարանին մօտ, և այլ կարեւոր պիտոյք առանց խնայելց կը մատակարարուին. դասարանները իւրաքանչիւր աստիճանի ուսումանց ըստ պատշաճի բաժնուած են, ունին և մի գրատուն կարեւոր և սիտանի շնուռածներով ուր զգուշութեամբ ամփուտած են Հայերէն Գաղղիերէն և Ռուսերէն տպագրեալ պիտանի մատեանք, երկրագունա մեծ և փոքր և բնական գիտութեան պէտք եղած գործիքներ. երկար միջնարահին երկու կողմի որմաց վերայ կարգաւշարուած են նոր աշխարհագրական տախտակներ Գերմանիայէն բերուած. Եղիպատոսի, Յունաստանի, Ասորեստանի և այլ տեղեաց երեւելի հնու-

թեանց նուրբ եւ ճարտարութեամբ նկարուած պատկերներն, ի եւ բնական դիմութեանց վերաբերեալ թռչնոց անասնոց և այլ զանազան կենդանեաց նկարներն, վերատեսուչ Արք Եպիսկոպոսի և ուսուցչոց սենեակներն. Ճեմարանը հարաւային կողմը ունի լնդարձակ գետին աշակերտաց զբօննոց և պարտէզ մշակելց տեղի, իսկ հիւսիսային կողմը ընդարձակ գաւիթ երկաթեայ վանդակաւ, և աստ է արտաքին դուռն ձեմարանին. Արեւելեան կողմը շնուռած է միջակ մեծութեամբ հիւանդանոց, տակաւին պէտք եղած կահ կարասիքը պատրաստուած չէր. Ճեմարանին մէջ կ'աւանդուին ընդհանրապէս Հայերէն Գաղղիերէն Լատիններէն և Ռուսերէն լեզուներ, յամենայնի յառաջադէմ կընթանայ ձայնագրութիւնը. Աշակերտաց թիւն 95 որոնք ժողոված են Ռուսաստանի եւ Տաճկաստանի այլ և այլ գաւառներէն, աշակերտաց թիւը պիտի լեցուի 150, երբ աշակերտաց ննջարանները դասարանի փոխութիւն և ձեմարանէն դուրս յատուկ ննջարան շնուրի աշակերտաց թուոյն համեմատ, թերեւս այն ժամանակ Ճեմարանը համալսարանի գիրք մէ ունենայ. Այս Ճեմարանին շնուռածքը աւարտելին զինի, անդիմելի դիպուածով յանկարծ հրդեհ պատահարութիւն կիսով չափ այրած է, այլ փութով օդնութիւն համելով հրդեհը մարած են, սակայն Վեհափառ Հայրապետին սրտին մեծ վիշտ պատճառած է, այլ յետոյ վերստին շնելով ըստ յառաջնոյն յարդարած են. Ճեմարանը բաց ՚ի յատկացեալ սպասաւորներէն ունի նաև 13 հատ դասատուներ որոշեալ թոշակներով. Ճեմարանին արձանագրութիւնը դրուած է հիւսիսային կողմն դահլիճն վերի ճակատը.

Աղջորմութեամբն Աստուծոյ :

Աղջասէր կաթուղիկոսն ամենայն Հայոց Տ. Տ. Գէրգ Դ. Կոստանդի նուպօլսեցի , յոդեացան աշխատութեամբ կառոյց զայս ճեմարան վասն ժաւանդաւորաց մայր Ա. Թոռոյ սրբոյ Էջմիածնի արդեամբ վիճակին Աստրախանայ և օժանդակութեամբ Հայոց բնակեցելոց ՚ի սահմանս Ռուսաստանեաց : Յամի Փրկչին 1871 և Հայոց Ռ 8 է :

Գէորգեան ճեմարանին տարեկան հանդէսը կը կատարուի մեծ փառաւութեամբ ՚ի տօնի սրբոյն Գէորգայ զօրավարին , Վեհ Հայրապետին անուան հետ :


Գովելի հարստութեամբ կը ճոխանայ Ա. Էջմիածնի մատենադարանը , ուր առաջին սրահին մէջ կը տեսնուին Հայոց նախնի Թագաւորաց պատկերները , կաթուղիկոսական հրովարտակները , կաթուղիկոսական հանդեպահները և առաջին պատկերները : Բաց յայս մեծ դահլիճէն երեք սենեկի բաժնուած է գրատունը ուր կարգաւ ամիոփուած են բազմաթիւ ձեռագիր և տպեալ մատեաններ , մեծահատօր Ճառընտիրներ սյլովքն հանդերձ , որոց մէջ աչքի դարնող գեղեցիկ Աւետարան մի կայ երկաթագիր մագալաղամբի վերայ գրուած , եւ երեսի կաղմը փղոսկրեայ և երկու կողմը քանդակագործ պատկերներ Յունական ձեւով , որոց թուականն է այսպէս : Յամի թուայ Հայկազանց Ն Լ Բ . (979) : Եւ ըստ թուայ հոռոմոսի Զ Խ Բ (742) յիսմայելական բռնակալութեան ՑՀԹ (379) : Այս աւետարանը մօտ ժամանակներս Մաղարթայ լերին Նախավկացի վանքէն բերուած է :

Նոյնպէս և մի պատուական Աստուածաշունչ մագաղամբի վերայ ըսքանչելի կերպով մաքուր գրուած և

պատկերներով զարդարուած յանուն Թագաւորին Հեթմայ , և այնպէս կ'աւանդն թէ Թագաւորին ձեռամբ գրուած և իւր արքայական կնքով վաւերացած , բայց աւաղ չ'եմ գիտեր թէ ո՞ր անհարազատ ձեռք այն կնիքը ամբողջ կորէր իղեր հաներ է , որոց գատարկ տեղն տեսնողներուն ցաւ և վիշտ կը պատճառէ : Աստուածաշնչի թուականն է Զ Խ Բ (1295) :

Ուշիշ ճարտար գրի մը կը թողում նկարագրել Վեհափառ Հայրապետին արթուն հոկողութիւնը , անձանձիր աշխատութիւնը , անխոնջ ջանքը ՚ի մասին բարեզարդութեան և պահպանութեան Հայաստաննեաց Առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցւոյ , Վեհարանի կարգը և Վեհութիւնը , որ բարձրաստիճան խոհեմ Եկեղեցականի մի աշալուրջ կառավարութեամբ կը դառնայ , Անոնդի և Անոնդական հարց կանոնաւորեալ ընթացքը , որոց ամենեցուն տացէ Տէր վարձս ըստ վաստակոց իւրեանց :

Ո-Ղ-Ե-Ր Ա. Ե.



ԹՈՒԼՈՒ ԹԻԱՐԱՆԸ

Հարունակութիւն և վրջ , առև թիւ 10 :

Հասարակապետութեան նախադահը կարելի է ըստ , որ համեմատաբար այնչափ նախանձորդներ չ'ունի , որչափ թուլօնի խոհարարը : Բարեբաղդաբար ՚ի շնորհս իւր եւ մեծաւ մասամբ ՚ի ցասումն նախանձուներու թիարանի տեսուշները ունկնդիր չ'են ըլլար՝ նորա յաջորդել ուզող բաղմաթիւ չտ-

բագործաց բողոքներուն։ Թէեւ սուկաւ նախառնձելի, բայց շատ ցանկալի է թիարանին սափրիչի պաշտօնը, որու կը վերաբերի նորեկներու առաջին պահանջները (toilette) ընել։ Աս եւս գլխաւորներու վատահութիւնը կը վայելի և շարունակ իւր պաշտօնը վարելու համար անբասիր վարուց տէր ըլլալու է։ Այս մասին անպատճառ միրար, ածելին, խողանակին ու օճառը դործածել գիտնալ, և մէկը անի ախտեր բռւժելու գաղտնիքը ճանաչել հարկ ըլ կայ, այլ բաւական է որ կոյր զիւրայն յօժարակամ հնազմնդիշգիտնայ և արհեստը գործածած ժամանակ կարեկցութենէ բոլորավին մերկանայ, ասոնք են մէծաւորներու առջեւ իւր վիճակը ապահովնելու միակ պայս մաներն ու միջոյները։ Սափրիչին խանութը ննջարանին մօտ անկիւն մ' է, ուր եռուտանի բառնալի աթոռի մը վրայ գործիները կը դնէ եւ առաւտուն այնպիսի ճարպիկութեամբ իւր պաշտօնին կը պարապի, որ նորա առաջնորհ հովանաւորք ըն կարող ճիշդարժէք տալ։ Ամեն ոք երեսը օճառելէ յետոյ օափրիչին կը ներկայանայ և այս վերջինը ոչ սակաւ գբուանօք զայն կ'ածիլէ։ Ի վարձատրութիւն սափրիչի այս մէծ ծառայութեանց, յատկապէս ազտութիւն շնորհուած է իրեն, որով և կարող է գիւղացւոց տուները երթարով ուրիշ փառք գործեր եւս կատարել։

Թուլօնի թիարանի հսկողը, հաստատութեան անմիջական տեսչութենէն կախումն ունի, և այս վերջինը աշարջութեամբ կը հսկէ, որպէս զի օրէնքը անթերի կատարուի, ֆննիչը, որք գլխաւորաբար հին զինուորներ են, այլ և այլ կարգերու կը հսկէն, որք շատ անդամ խօսքը ըլ նպաստած ժամանակ գաւաղանը 'ի գործ կ'ածեն, թիարա-

նին մէջ ստէպ ստէպ պատահած մէծ խարազաններու բեկումը բարձրագոյն ատեանի մը կը հաղորդուի, որն որ փութով և արագութեամբ կը վճռէ։ Այդ գատարանէն տրուած վճռուը անգառնալի է, յանցանաց տեսակին համատ պատիմներն են գինին և հացը դադրեցնել, անօմութեան և զննդանի գատապարտել, շղթաները կը բարկնապատկել, գանահարել և նոյն իսկ մահուան գատապարտել։ Այդ գատարանի կողմէն գատապարտելոց համար որոշուած ամենէն խիստ և տաժանելի պատիմը գանահարութիւնն է, որմէ չ'են կարող զերծանիլ բոլոր անոնք, ոքք անհնազանդ կը գտնուին և կամ արգիլեալ նիւթ մը կ'ունենան։ Նոյնպէս հինգ ֆրանքէ աւելի արժողութիւն ունեցող առարկայի գողութիւնը, շղթաները խորտակելու բռնի փորձերը եւս այս բուռն միջոցաւ կը պատճուին օրէնքը պահպանելու համար։ Որովհետեւ նայրայեղ կամ չոփազմաց գանահարութենէ կընսց լինիլ, որ մահ պատճառի, ուստի գատարանին չ'է ներելի յիսուն հարուածէ աւելի հրամայել։

Այդ պատիմը միշտ բազմաթիւ պաշտօնեաններու և թիարանին բժշկին ներկայութեանը կը կատարուի ու հինգ վարդինէն աւելի ըլ տեւելը։ Գաւաղանանման խարազանը, մէկ մեղք երկայնութեամբ, և մատի հաստատութեամբ կանչփի չոււանէ շնուած է, երկար ատեն ջրոյ մէջ մնալով կարծրացած կը լայ առանց սակայն բոլորովին իւր գիւրաթեքութիւնը կորսնցնելու։ Սցն բարբարուսական պատիմը թիարանին գաւիթմը բոլոր գատապարտելոց ներկայութեան կը գործադրուի։ Գատապարտեալը մէկ տախտակեայ նստարանի մը վրայ կը պառկեցնէն, երեսն 'ի գետին, և ձեռքերն ու ոտքե-

ըլ ամուր կապուած : Պաշտօնէին իւ-
րաքանչիւր ակնարկի՝ ուժեղ և հաս-
տատաթիվ դատապարտեալ մը կը յա-
ռաջանայ, որուն կը հրամայուի դատա-
վճիռը գործադրել : Նորա կանխաւ
ազդարուած կրլայ օրինաց տրամա-
դրութիւններն , ատա թէ ոչ ինք փո-
խանորդաբար նոյն զոհին պատժյն կեն-
թարկուի : Արդէն այն զօրեղ բաղու-
կով տրուած առաջին հարուածին դա-
տապարտելցն անդամներէն արիւնը հա-
սել կըսկսի և մարմեոյն ամեն կողմէն
մարթին կաորները կը կախուին ու ջր-
դացաւութիւն պատճառող երկիւղը
բոյր մկանունքը կը ցնցէ : Զօհեալին
բերնէն տառապանաց ողբեր կը լը-
սուին , աչքերը ապակենան կը փայ-
լին և ջթունքը լորձունքով կը ծածկուի :
Նատ անդամ երեսներորդ հարուա-
ծին կեանքը կը վերջանայ : Երանի այն
թշուառներուն , որք մահուամբ ու-
րիշ նոր տառապանքներէ կ'ազատին .
Պատիմը ամեն ճշդութեամբ կատա-
րուելէ յետոյ , յանցաւորին շլթանե-
րը կը քակուին և ընկերները զինք հի-
ւանդանոց կը տանին նուազեալ , ուր
բժիշը մարդասիրաբար կը խնամէ և
կը հոգայ , բայց վէրբերը երբէք չ'են
կցիր :

Թէեւ գանահարութիւնը բարբարսական և իրապէս զարհուրելի պատիժ մ' է . այնու ամենայնիւ կը դժուուին դատապարտեալներ , որոց յամառութիւնն անդամ ջննկճեր . ինչպէս որ դպրոյներու մէջ կան տըղաք , որը հարուածներու կը համբերեն առանց յօնքերնին անդամ շարժելու , որով և դասատուք կը յուսահատին , նոյնպէս Թոռւլոնի Թիարանի մէջ կան այնպիսի եղեռնաւորներ , որը լրենց արուած բոլոր սկատիժները սառն անտարբերութեամբ կը կրեն ու մի և նոյն մոլութիւնը կը շարունակեն

անապաշտ և տռանց երկիւղի նշան
մը ցոյց տալու ։ Գանսհարութեան
սովորելով, անկէ չ'են երկնշիր, այլ
ծաղզելով զայն իրենց ընկերները կը մա-
լորեցնեն։ Պաշտօնելին մին կը հաստա-
տէ թէ այս օրերս Թուլօնի մէջ այնպի-
սի աւազակ մը կայ, որ գիտամր կ'ա-
պօստամբի, որպէս զի գանսհարուի,
և առողջանալու նպատակաւ հիւան-
դանոց տարուի։ Գաղղիական արդա-
րութեան ատեանը միջոց մը գտած է
այդ զիւահարը նուաճելու համար,
որ Գերմանական եօթը հարիւրի Բա-
տ-
tenliegen ըստածը կը գերազանցէ։

Այդ միջոցն է կոյտ "Ramas" ը
սուած սրահը, այսինքն նրբաշաւզի նը-
ման երկայն ու նեղ և առանց լուսա-
մուտներու ու բոլորովին կահ կարտ-
սիէ թափուր բանտ մ' է : Նստելու-
տեղը տախտակով բաժնուած է երկու
պատնէշներու մէջ տեղ, որք իրարմէ
60 հարիւրորդամեղը հեռի են . լայ-
նութիւնն ալ մարգու ուսերէն աւելի-
նեղ, այս տեղ կը դրուի դատապար-
տեալը և միայն մէկ մէղը տեղ ունի
տարածուելու համար : Գլուխը նստա-
ռանէն փոքր ինչ բարձր տախտակի կը-
տորի մը վրայ կը հանգչի . ստքերը որ-
ներուն կը դպին : Եւ որովհետեւ կազ-
մական երկու պատնէշները չեն ներեր-
յայս կամ յայն կողմ դառնալու, ուս-
ոի դատապարտեալը սոխաղուած է ծըն-
երը միշտ վեր բռնել : Դատապարտե-
ոց գլուխն ու ստքերը մի և նոյն ուղ-
ութեան մէջ կը մնան : Քղանցքը եր-
աթեայ ամենահամատ գերանով մը
սպահովեալ է . և զիշեր ցերեկ նոյն
դրութեան մէջ մնալ պարտաւոր է :

Պատիմը աւելի խստացնելու համար, ներեալ չէ դատապարտելոց միևնանց հետ որոշ ձայնիւ խօսիլը։ Այսահին մէջ խոր լուռեթիւն մը կը տիրել որ երբեմն երբեմն կրնդ հասի զու

թաներու շառաջիւնէն կամ շղթայեալ ներու ոգեերէն , որոց անդամները այտուցեալ և ընդարձացեալ են շարժումէ զրկուելուն պատճառաւ . Ընդհանրապէս այդ պատժն կը յաջրդէ անդամովուծութիւնը . Թիապարուներէն ոմանք այդ “Ramas” սրահին մէջ 15 տարի եւս անցուցին առանց զղման կամ բարյական լաւութեան ամենափոքր նշան մը ցոց տալու .

Թուլօնի զնդանները “Ramas” սրահէն շատ քիչ կը տարբերին : Երկայն ու նեղ նրբաշաւիդ մը շատ մը փոքր եւ քառակուսի սենեակներու իբրեւ ձանապարհ կը ծառայէ , եւ այս սենեակները դրան կողմը եղած ծակէն միայն լոյս կըստանան : Այդ սենեակներու կահ կարասին է անկոչնոյ և աթոռի ծառայող նստարան մը ու թանի սկաւառակը վրան դնելու համար սեղան մը : Բանտարկելոյն շըլթանները երկաթեայ օվակով հաստատուած և այնչափ կարճ են , որք միայն մարմնոյն վերի կողմը շարժելու և վերոցիշեալ ծակին երկնալու չափ կը ներէն . չէ կարող նա ստից վրայ կայնիլ և ոչ մէկ քայլափոխ ընել :

Փախուսառ արգիլելու համար պահապանը իրաւունքունին հրացան պարպել ընդդիմացողներու վրայ . եւ որը երկու անդամամենայն դժուշութեամբ շղթանները կը քննուին :

Գերծեալ գլուց և դէպ ՚ի դրան կողմը եղած ծակէն դուրս երկնցած գէմբէրը Թուլօնի նորեկ այցելուներուն վիշտ կը պատճառեն :

Թէ եւ ամեն նախազդուշութիւնք ՚ի դործ կը դրուին դատապարտելոց փախուսառ արգիլելու համար , բայց ոմանք կամ ուժով և կամ նենդութեամբ կը յաջողին այն տեղէն փախչիլ . Մազի նման բարակ խարտոյներով , զորս կամ բերնի , կամ մազերու

մէջ կը պահէն , շղթանները կը խարտոց ցեն . սանդուխով որմերէն կ'անցնին և կ'ազատին . ընդհանրապէս նաւահանդիսալ կամ քաղորդին մէջ աշխատութեան ժամանակ փախատեան յարմար միջոց կը գտնեն , ինչպէս որ շատ պատահած է : Փախուսառը յայտնուելէն անմիջապէս յետոյ թնթանօթի ուումը թէ քաղաքին և թէ շրջակայից կը ծանուցանէ զայն եւ թիարանի բերդին վրայ ծածանող գեղին դրօշակը նաւերուն նշան կը տայ փախստականը ձերբակալելու :

Զարագործը իբրև պատառող գաղան միշտ մարդկութեան վնասակար համարուած է . եւ որովհետեւ զայն ձերբակալողին յիսուն ֆրանք վարձք կը տրուի , ուստի հարկ չը կայ քաղաքացին ու գիւղացիը յորդորել նորաշաւուց հետեւելու : Մարդիկ մեծ բաղմութեամբ քաղաքներէն կ'ենեն հրացաններով , երկմանիներով և տապարներով զինեալ շրջակայնիրը արշաւելու համար . ոմանք ձի հեծած՝ շրջակայ գիւղերը կը խուզարիէն . սոցաբնակիչը եւս իրենց կը միանան Թիարանին ճողոսլրած որսը ետ դարձնելու համար : Դատապարտեալը աստանդ մոլորեալ , ամենուստ արտաքսեալ , ստակէ , կերակրէ և հագուստէ զուրկ , միշտ զինքը հալածողին ձեռքը կ'իյնայ , որ ուրախութեամբ Թիարան կը տանի և շուտով իւր վարձը կը կըստանայ :

Ցկեանս բանտն ու անգութ գանահարութիւն մը կըսպասէ այդ փախըստականին : Վերստին առողջանանալէն յետոյ մազերը մինչեւ մորթը կ'ածիլուին , շղթան կը կրկնապատկուի և թիկանց վրայ վատանուանեալ նշանով կը դրաշմուի , որպէս զի ամեն ոք ձանաչէ այն որիկան : Վերջապէս իր ընկերաց օրինակ և խրատ ըլլալու հա-

մար պարտաւոր է նա բաւական ժամանակ իրքեւ զգաստութեան օրինակ թիարանի սրահը մնալ, ձախ ձեռքը տախտակ մի բռնած, որու վրայ գրաբուած է Evadé րամեն. Նատք պատսհած է որ մի դատապարտեալ երկրորդ փախուստ մի փորձէ և եթէ պատահի, այն ժամանակ մահուամբ կը պատճուի:

Թիարանի դատարանը չ'է կարող դատավճիռը հրատարակել և գործադրել տալ առանց ծովային սեւտութեան պաշտօնէի հաւանութեան. Վճռոյն գործադրութիւնը, որ միշտ բոլոր թիապարտից ներկայութեան կը կատարուի և աւելի օրինակ է քան թէ պատիմ, մոլութեան մէջ յամառեալ ոգիներուն մեծ ահ կը պատճառէ: Նոյն իսկ գանահարութիւնն ու բանտը ծաղրողները, երբ մահը կը մտածեն, գունաթափ կը լինին: Պատժոյ գործադրութեան ժամանակ խռովիւթիւն ըստահելու համար բազմաթիւ զօրք կը կեցնեն, որք լեցուն հրացաններով կը հսկեն և ամեն ապստամբութիւն ու յանդգնութիւն կ'արգիլին: Մինչդեռ դահիճը իւր պաշտօնը կը կատարէ, դատապարտեալք տախտակամածին վըրայ ծնրադրեալ բարձր ձայնիւ կ'աջօթեն գլխատեալի հոգւոյն համար: Երկիւղի պատճառաւ միշտ անոնցմէ շատերուն շակտէն վար հոսած ցուրտ քրտինքին կայլակիլու տեսնուած է, ոմանք ալ մեծ գողովիրենց վերջին վայրիեանը կը մտածեն: Զարագործք չ'են միմիթարուիր Յարութեան քարոզութեամբ:

Հիւանդները ըստ ըժշկի հրամանին, գթութեան մայրապետաց (Sœurs de charité) տեսչութեան տակ եղած հիւանդանոցը կը տարուին: Հոն ամեն տեսակ խնամք կըստանան, և հիւանդապահը սիրով զիրենք կը խնամեն և

կ'աշխատին այդ սիրով նոցա բիրտ վիաձակը աղնուացնել: Մայրապետաց այդ բարեպաշտական ծառայութեան կ'օդնեն նաեւ մէկ քանի վարդապետք, որք հոգեւոր խօսքերով բանտարկեալները կը կազդուրեն եւ հոգեվարները կը պատրաստեն վերջին ժամուն: Նատ անգամ կը յաջողին մեղաւորներէն մի քանին Երկնից հետ հաշտեցնել և այն սրիկաններէն ամենէն անգութք անգամ չեն համարձակիր կրօնական միութարութիւնը մերժել: Անուամբ մի այն Քրիստոնէական մեծ եղբայրութեան վերաբերելու խիղճն ու բոլոր մեղաց քաւութեան յօյսը: ամենէն ծանր պատիմն անգամ կրելու բառական քաջալերութիւն կը տայ նոցա կէնաց մէջ ամենէն աւելի անլուր յանցանք գործողք անգամ իեանիքէ բաժնուելու վայրիենին ջերմեռանդ կըլլան, վասն զիմեռած ատեննիննոցա շրմանը ներէն աղօթից մրմունջներ կը լսուին:

Թիապարտից մարմինը նոյն իսկ գերեզմանին մէջ հանգիստ չ'ունի, չ'ընորհեալ նոցա ծաղկեալ պասկով զարդարուն գերեզմանաց մէջ հանգիստ փոքր տեղ մը: Դիտկները տեսակ մը դադաղի մէջ դրուած անգամաղըննութեան սրահին սրահը կը տարուին, ուր նորուս բժիշկը դանակով նոցա մահուան պատճառը կը քննէ և մարդկութեան ապահովութեան հնասակար գործնիւթող այն գագաթմները կը ձեղքէ: Պատապարտելոց ուղեղները մեծ խնամով շատ տարիներէ ՚ի վեր կը պահուին ժամանակին անոնցմով ժողովածոյ մը կազմելու համար, որ նշանաւոր դատապարտելոց թանգարան մ'է: Իւրաքանչիւր ուղեղ երկայն ու խորհրդաւոր ողատմութիւն մը կը պարունակէ:

The "D. B. W. T. W. S. T. T."

Աղիւս Սիօն

Պա՛ւ որ քանիցս Եղեսիան ուրա-
խայուցած ես քո պատռական էջե-
րեդ մի քանին նմա զահելով, չորհը ը-
բէ այս անգամ ես հետեւեալ երկու-
զիկը հիւրընկալել, որովլինձ հետ Հայ-
րենակիցներս եւս չնորհապարտ կ'առ-
նես քեզ :

Արևեան դպրոցը՝ որ հիմնարկուած
է ազգասիրական ջանիւթ Արևեան բա-
րեջան Յակոբ Վարժապետի և կը յա-
ռաջադիմէ նորա անձնուէր հոգատա-
րութեամբ և արթուն հսկողութեամբ,
ունի 110 աշակերտ որոց տարեկան հար-
ցաքննութիւնն և պարգեւաբաշխու-
թեան հանդէսը Հոկտեմ. 9 էն սկսեալ
մինչեւ 23 հետզհետէ կատարուեցաւ:

Հոկտեմբ. 9ին բոլոր վարժապետք և
այլ ձեռնհաս ազգայինք հրաւիրուե-
լով՝ ընտելարանի աշակերտք հարցա-
քննուեցան, որոց կարդացածն է այ-
բենարան, հետքերէն և ընթերցարան.
Հոկտեմբ. 16ին վերստին հաւաքուելով
նոյն հրաւիրեալք. Բ. դասու աշա-
կերտք հարցաքննուեցան, որոց առաջ
ուսմունքներն են՝ Արքազան և Աղքա-
յին պատմութիւն, թուաբանութիւն,
աշխարհագրութիւն, քերականութիւն
վերլուծութեամբ հանդերձ և ճարտա-
սանութիւն. որոց յառաջսդիմութիւ-
նին արժանի է գոհունակութեան :

Մեծապատիւ անդամնք քաղ. ժողովը
" " թաղ. խորհրդ

” թանգարանի ըն
” Պ. Գէորգ Կիւլչսկեան
” անդամք լուսաւորչական
” ” տասանորդի
” Պ. Գրիգոր Քրտոյեան

Խակ Հոկտեմբ. 20ին կատարուեցաւ
պարգեւաբաշխութեան հանդէսն բա-
ւական շքեղութեամբ . զոր տղթասի-
րաբար հաճած էին պատուել տեղոյս
առաջնորդական փոխանորդ Արժ . կա-
րապետ Ծ . Վարդապետին հետ նաեւ
Աղդ . կրօնական . քաղաքական և թա-
ղական՝ աղդասէր ժողովներն իրենց
խրախուսական ներկայութեամբ խոկ
աշակերտաց ծնողաց և այլ հանդիսա-
տես ազգայնոց թիւը 600ի կը հասնէր :
Հանդէսը բացուեցաւ մի սրտաշարժ
ազգային երգով և շարունակուեցաւ
աշակերտաց ձառախոսութեամբ և եր-
գերով , որոցմէ զինի հետզհետէ ատե-
նաբանեցին զանազան նիւթերու վրայ .
նախ Արժ . փոխանորդ Ա . Հայրն՝ սի-
րոյ և միութեան վրայ . Բ . Վրթանի-
սեան Գէորգ էֆէնտին՝ իմաստութեան
վրայ . Գ . սոյն գպրոցի երկրորդ դա-
սատու . Պ . Յակոբ բբուտեան՝ դաս-
տիարակութեան և աղդութեան վրայ .
Դ . Ռուբինեան գպրոցի երկրորդ դա-
սատու . Պ . Գէորգ ոսկերչեան՝ աղդա-
սիրութեան վրայ . որք առհասարակ
մեծ սիրով և համակրութեամբ ընդու-
նուեցան ունինդիրներէն :

Զկնի աւարտման հանդիսին , մեծապատիւ հանդիսականներէն ոմանք ՚ի նշան իրենց գոհունակութեան , աղքասիրաբար նուերներ մատուցին դըպրոցին , որոց ցուցակն հետեւեալն է :

1 սսկի
7 ընթերցաբան
կտոր
23 գիրք
15 "
12 "
6 "
7 "

Կառոր

Բարեջան վորժուհի օրիորդաց գպրոցին

7 գիրք

Մեծապատիւ Պ. Գէորգ Երանոսեան

36 փաքր պատկերներ

" Գէորգ էֆէնտի Վրդանիսեան 1 ար.
ծաթ մէծիտ, և

4 գիրք

" Պ. Պէտրոս Տ. Սարգսոսեան և ընկերք իւր
1 արծաթ մէծիտ :

Թէ Հայկաղեան բազմաշխատ ըն-
կերութիւնը և թէ այլ զգայուն Ա. Ա.
գայինք եւս մասնակցեցան սոյն նուի-
րատուութեան աղքասիրաբար, որոց
'ի տրիտուր կը մաղթեմք Հայկայ Ա. ս.
առուծոյն՝ որ Ա. ս. սիրոյն այս սրբա-
զան հուրը միշտ վառ պահէ նոցա սըր-
տից վառարաններուն մէջ, 'ի միսիթա-

բութիւն բազմավիշտ Հայութեան :

Մնամ միշտ երախտապարտ Արօնիդ

1877 Նոյեմ. 1

Սարգիս
յետէս:

Ս. Յանիսեան :

Հետեւ եալ ցուցակն ևս՝ Եդեսիայէն
դրկուած է հրատարակելու խնդրանօք:

Անուանք նուիրատուաց Եդեսից
նորահաստատ թանգարանին:

Ամենապատիւ Եսայի Սրբազն Պատրիարք
Գերա. Խորէն Ս. Արք Եպիսկոպոս. Նարգէյ

մի մեծ արևեանկար պատկեր

ո ստուերք Հայկական

կտոր

" " " " " Միսիթարեան Մեծա. Յակոբ էֆէնտի իւթիւճեան " Կարապետ " Խմբա. Մասիսի " " " փանոսեան " Մանղումէի Սարկուագ Գէորգ Շահաննեան	145 գիրք և տետրակ 81 " " " 6 " " 14 " " 7 "
---	---

Տէր, խնդրեմք հաճեցէք սրատուա-
կան Արօնիդ միջոցաւ թարդման հան-
դիսանալ մեր սոյն հրապարակական շր-
նոր հակալութեան զոր կը մատուցա-
նեմք երախտագէտ սրտիւ աղքասէր
նուիրատուաց :

Որով և Զեղ մեամ չնորհապարտ
1677 Նոյեմ. 1 Ապէնապէտ

յետէս: Անագարանի ընկերութեան
 Յանիս Հարժապէտ Արեւետան :

30ին եպիսկոպոս ձեռնադրուեցաւ ի-
 րենց Պատրիարքի ձեռամք, այս հան-
 գէսին ներկայ էին մեր Ա.մեն. Սրբա-
 զան Պատրիարքը, գրեթէ ամբողջ Մի-
 արանութիւնը եւ Հայ ժողովսւրդը :
 Ներկայ ամսոյս տեղէս մեկնեցաւ Պատ-
 րիարքը 'ի կ. Պօլիս :

— Անցեալ տարւոյ անձրեւոց նուա-
 զութեան պատճառաւ քաղաքիս ժո-
 ղովսւրդը ներկայ ամբողջ տարին ժա-
 մանակի այլ և այլ նեղութիւններուն
 հետ ջոյ սակաւութեան մասին եւս
 կը տագնապէր. բայց գոհութիւն Առ-
 տուծոյ այս ամսոյս տեղացող առատ
 անձրեւները ժողովրդեան այս մեծ նե-
 ղութիւնը բարձին, և կը յուսացուի
 որ յաջորդ տարուան առատ հունձքերն
 եւս ներկայ տարւոյ ամբութիւնը կը
 լուցանեն :

Ժ.Ա.Մ.Ա.Կ.Ա.Գ.Ր.Ա.Կ.Ա.Ն.Ք

Ասորւոց Եպիսկոպոսի վախճանե-
լէն 'ի վեր՝ տեղը թափուր մնացած էր.
հանգուցելոյն ձեռնասուն Գէորգ վար-
դապետը իւր գովանի վարուք և բա-
րեմասնութեամբք արմանի լինելով ե-
սկիսկուապական սրբազն կոշման Հոկ.